



Հայկական գիտահետազոտական հանգույց
Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Մտեղագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

2554

ՄԱՍԵՆԱՏԱՐ ԹԻՒ 11

No. II
THE GREAT COMPANION

ՄԵԾ ԸՆԿԵՐԸ

ԳՐԵՑ

ԼՈՅՄԸՆ ԷՊԸԾ



Կ. ԳՈՒԽԱՆ

ՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ Յ. ՄԱՏԹԵՈՍԵԱՆ

1921

244
5 - 67

244
5-67


ՎԵՐԱՇԽՆՈՒԹԵԱՆ ՄԱՏԵՆԱՅԱՐ ԹԻՒ 11

No. II
THE GREAT COMPANION

ՄԵԾ ԸՆԿԵՐԸ

ԳՐԵՑ

ԼՈՅՄԲԻ ԷՊԼԹ



Հրատարակութիւն Ամերիկան Պուրս Ընկերութեան

Կ. ՊՈՒՐՍ

Տպագրութեան Յ. ՄԱՏԹԵՈՒՆԵԱՆ

1921

Տ 001

2010



ՎԵՐԱԺԻՆՈՒԹԵԱՆ ՄԱՏԵՆԱՅԱՐԻ ԱՐԹԻՒ

Արթին շինող Զեռքը, որ Նախախնամութեան ամենազօր Զեռքն իսկ է, անսկզբանական դարերէ ի վեր գործած է եւ պիտի գործէ յալիտեան: Հակառակ աշխարհն ու ազգերը յեղացըն, վերիվայրող փոփոխութիւններու՝ նոյն այս շինող Զեռքը, երբեմն երեւութապէս դանդաղ, երբեմն անհասկնալիօրէն բարդ, բայց տեւականապէս կ'իրագործէ Սննուն Միտքին Մեծ Մրագիրը:

Վերջացող համաշխարհային ահաւոր պատերազմը, որմէ անցաւ աշխարհն՝ իրեւ կրակէ, իր սահմանկեցուցիչ ու անբացատելի յեղացըններուն մէջն իսկ, կը հաւատանք թէ, մասն եր այն Մեծ Մրագիրին: Սյս մեծ աղետին պատճառաւ աշխարհին մէջ յառաջ եկան մեծ աւերներ, զորոնք վերաշնելու համար զերազոյն նիզեր քափելու օջան մըն է որ կը բացուի մեր առջեւ: Մեծ է նիւրական ու տնտեսական կորուստն ու աւերը. բայց մարդիկ սկսած են անմիջապէս խորհիլ անոնց վե-



38670.67

52/65 - Ա. *

բաշինութեան ու դարմանումին համար : Բայց մեծագոյն կորուսը, զոր աշխարհ բրաւ այս մեծ աղետին առիւ, ոչ նիւթականն էր, ոչ ալ տնտեսականը : Բարոյական ու հոգեւոր աշխարհի կորուսներն ու աւերեները տիրորէն անշափելի ու մեծապէս աւաղելի են : Նաև հոգիներ մահացան, տաս նկարագիրներ բայքայուեցան, տաս բարոյականներ խարարեցան, տաս հաւատներ խախտեցան ու Բարիին տինող Ձեռքին սխանչելի տաս մը ձեռակերտներ փնացան առ յաւես :

Բայց հիմա ժա'մ է գործելու ամեն անոնց, ուրնեմ Յաւիտենական Միակ Բարիին, ամենաբարին Ասունոյ, բարձրացնող զօրութեամբ գօտեպեղուած՝ պիտի սկսին վերաշինութեան սուրբ գործին՝ հոգիներու աշխարհին մեջ : Վերջին դժբախտ փորձառութեամբ ա'լ աւելի գիտակցեցամբ քէ տաս դիւրին է խանդելը, նոյն ատեն արդէն գիտէինք քէ տաս ու տաս դժուար եր տինելն ու մանաւանդ վերափնելը : Բայց այդ պատճառ մը չէ որ չինուկսինք տինութեան նուիրական գործին, որուն կամաւոր ու համոզուած գործիները բլալ բարձր առանձնաւորհումն է իւրաքանչիւր Քրիստոնեայի :

Հետեւաբար, մենք եւս, հոգեւին գիտակից այդ սուրբ գործին կենսական կարեւորութեան ու անյետաձգելի պահանջին՝ բարոյական եւ հոգեւոր վերաշինութեան սատարած բլալու միակ բաղդանենվ կը հրատարակենք ներկայ Վերաշինութեան Մատենաշարը, որ' կը յուսանք քէ Ասունոյ Սբ. Հոգիին ընորհովք անկործանելի վերափնութիւն յառաջ պիտի բերէ ընթեցողներու հոգիներուն մեջ :

Յաւիտենականն Ասունոր չէ : Ասունած ոչ միայն Հոն է, այլ եւ Հոս, կեանքի այդ ուսւչիդ մեջ, այդ արարիդ եւ խորհուրդիդ մեջ, ապա քէ ոչ՝ ոչ ուրեմն է : Իմասուրիւն է միտք պահել զայս :

ԹՈՄԾԸ ՔԱՐԱՑԱՅ

Խօսէ անոր, զի կը լսէ,
Հոգին Հոգւոյն կրնայ խօսիլ.
Աւելի մօս է բան մեր ուսւնչ,
Աւելի մօս բան ձեռք ու ոսք :

ԱԼՅԹԻՏ ԹԵՆԻՄԸՆ

Մեր Ասունածը, մօս է բառելու չափ իսկ, չը հեռանար երթեմ :

ՅԹԷԾ . ՈՒ . ՖԷՅԹՊՈՅ

«Երանի անոնց որ սրուլ մահուր են, վասն զի անոնք պիտի տեսնեն զնասուած :»



ՄԵԾ ԸՆԿԵՐԸ

Ա

ԿԵՆԴՐԱՆԻ Ա.ՍՏՈԽԱԾԲ

Արդի գրականութեան ամէնէն սրտաշարժ
արտայայտութիւններէն մին է Փրոֆ. Քլիֆըրտի
սա ողբը. «Մենք տեսանք որ գարնան արեւը
թափուր երկինքէ մը կը ծաղէր լուսաւորելու հա-
մար անհոգի երկիր մը : Կատարեալ տիսրութեամբ
զգացինք թէ Մեծ Հնկերը մեռած է : Յուսանք որ
մեր զաւակներն այդ վիշտը ճանչնան ապահար
կարեկցութեան անդրադարձեալ լուսովը միայն :»

Հսել թէ Մեծ Հնկերը մեռած է՝ Աստուած
Հկայ ըսել չէ : Մեռեալներն ալ կ'ապրին : Բայց ա-
նոնց ու մեր միջև ամէն հազորդակցութիւն և ըն-
կերակցութիւն անկարելի կը թուխն շատերուս :
Նմանապէս մեզի ժամանակակից շատերու, Եկեղե-
ցիէն դուրս գտնուող շատերու և Եկեղեցիին մէջ
գտնուող ոմանց անձանօթ փորձառութիւն է կեն-
դանի Աստուծոյ մը հետ կենդանի ընկերակցու-
թիւնը : Կը հաւատան անոնք «Ենթադրական Աս-
տուծոյ մը ,» Քարլայլի ասացուածով . բայց լոկ
ենթադրութիւն է ան իրենց համար : Կը պրատեն

անոնք անցեալ դարերը՝ ապացուցանելու համար Աստուած մը որ ինքզինք յայտնեց դարեր առաջ։ Յուսով կ'սպասեն Աստուածոյ մը որ ինքզինք պիտի յայտնէ ապագային մէջ։ Սակայն չեն գիտեր Աստուած մը որ հոս իսկ է հիմա, Աստուած մը որ յաշւիտենական ներկայութիւն է, Աստուած մը զոր կրնան իրենք տեսնել ինչպէս Աբրահամ տեսաւ, որու հետ կրնան իրենք խօսիլ ինչպէս Մովսէս խօսեցաւ, որ քաջարառութիւն կը ներշնչէ իրենց ինչպէս ներշնչեց Գեղէոնի, յոյս՝ ինչպէս Եսայիի և փառաբանութիւն ինչպէս Դաւթի։ «Մեր հաղորդութիւնը Հօրը հետ է, ու իր Որդւոյն Յիսուս Քրիստոսի հետ»։ Այս նուիրական խօսք է իրենց համար, բայց չյայտներ իրական փորձառութիւն մը։ «Ձեզ որբ չեմ թողուր», կ'ըսէ Քրիստոս։ Բազմաթիւ որբ Քրիստոնեաներ կան, որոնց համար տարտամ աւանդութիւն կամ հազիւ նուազ տարտամ յոյս է Հայրը, բայց ոչ կենդանի ներկայութիւն։

Այս էջերը գրեցի հաւատալուս համար թէ Աստուած է Մեծ Ընկերը, թէ որբ թողուրած չենք մենք, թէ կրնանք անոր ընկերութիւնը վայելել։ Գրեցի, ոչ թէ ճշմարտութիւն մը ապացուցանելու, այլ՝ կենդանի, ներշնչող ու տիրապետող հաւատք մը արտայայտելու համար։

Բ

ԶԱՍՏՈՒԱԾ ՈՐՈՇԵԼ

Փրոֆ. Քլիֆըրտի ողբն ինքնին վկայ է սա ճշմարտութեան թէ մարդուս հօգին Աստուածոյ ընկերութեան կը տենչայ։ Ամէնս ալ գիտութեամբ թէ

անգիտութեամբ Մեծ Ընկերը կ'որսնենք։ Ուսումնասիրութիւն, արուեստ, երաժշտութիւն, գրականութիւն, կառավարութիւն, ճարտարարուեստ, ամէնն ալ էապէս Անհունը կ'որսնեն։ Այս է գիտութիւնը — ոչ թէ խմբել հոս հոն ցրուած երեւոյթները, այլ գտնել երեսյթներուն մէջ այն միութիւնը որ զանոնք ամէնը մեծ ամբողջի մը մաս կը հանդիսացնէ։ Այս է արուեստար, Արուեստագէտն իրապէս չստեղծեր, կը գտնէ, Գեղեցկութեան ամէն կերպարանի ետին անհուն միութիւն մը կայ, և արուեստագէտին ջանքն է այդ միութիւնը, այդ ներքին ու յաւիտենական գեղեցկութիւնը տեսնել և ուրիշներու տեսնել տալ։ Նմանուպէս երաժշտին ջանքն է գաշնամուրէն այն ձայնը հանել զոր իր հոգիին մէջ լսոծ է։ Նայեցէք ինչպէս կը փորձէ մերթ այս լարը, մերթ միւսը, և վերջապէս «Դաւայ», կը գոչէ, «գտայ»։ Ի՞նչ կ'ընէ ան։ Արդէն իսկ զոյ զաշնակութիւն մը կը փնտոէ։ Չստեղծեց զայն։ Այլ բերաւ անլսելիին սահմանէն լսելիին, անինւթին սահմանէն նիւթականին, սահմանը։

Ի՞նչ որ ճշմարիտ է ուսումնասիրութեան մասմին։ ճշմարիտ է նաև կիանքի մասին։ Ամէն մարդու կեանք գիտակից կամ անգիտակից որոնում է անհունին և յաւիտենական իրականութեան։ Ի՞նչ կ'ընէ բժիշկը։ Կը ջանայ ստուգել թէ որո՞նք են առողջութեան օրէնքները։ Զդներ զանոնք, այլ կը գտնէ։ Ի՞նչ կ'ընէ իրաւագէտը։ Եթէ ճշմարիտ իրաւագէտ է, կը ջանայ զանել թէ ի՞նչ են իրաւունքի օրէնքները։ Ինք չստեղծեր։ Կան անոնք, միշտ կային և միշտ պիտի կենան։ Դատարանները

կրնան չյարգել օրէնսաբիր իշխանութիւնները կրնան բռնաբարել զանոնք, բայց դարձեալ կը մնան, ու կը պահեն անոնք իրենց ոյժը: Եւ իրաւագէտն ու պետական մարդը ջանողիր են գտնել թէ ի՞նչ են բարոյական այս օրէնքները, որոնք փիզիքական օրինաց չափ ճշմարիտ են և զորոնք իրենք անկարող են որող են ստեղծել, ինչպէս գիտունննըն անկարող են Փիզիքական օրէնքներն ստեղծել:

Երկրագործն ու տարազագործն ալ Աստուծոյ գործակից են: Անոնք ալ կը ջանան գտնել Բնութեան ետին գանուռդ Աստուածային օրէնքները: Աստուծոյ գործակից են, զիտութեամբ թէ անդիտութեամբ, անօգուտ նիւթը օգտակար նիւթի փոխարկելու, ստորինէն բարձրագոյն վիճակի վերածելու մէջ: Անոնք ալ զԱստուած կը հետապնդեն, իրապէս զԱստուած և աշխարհի մէջ Աստուծոյ գործելու կերպը կը փնտուն:

Հոգեկան խորին փորձառութիւններով հետազնետէ կը զիտակցինք մեր ըրածներուն: Երբ վիշտ գայ և զաւակ, ամուսին կամ սիրելի մը մեր տեսութենէն խլուի, ինչպէս եղիս եղիսէլ տեսութենէն խլուեցաւ իբր հրեղէն կառքով, և հովիտ ու բարեկամներ չկրնան մեղ մխիթարել, այն ժամանակ ձայն կ'առնէ սրտին անբացատրելի աղաղակը և կը գոչենք, «Երանի թէ կարող ըլլայի գտնել զանիկա:» Շուտ թէ ուշ ամէն մարդ կը զիտակցի այս որոնումին: Շուտ թէ ուշ ամէն մարդ փափաքերով կը փափաքի ճանչնալ երկրաւորէ աւելի զօրել ու ընտիր բարեկամ մը, երկրաւորէ աւելի իս մաստուն ու ճշմարիտ ատեան մը և երկրաւորէ աւելի ընդարձակ ու Աստուածային կեանք մը:

Բոլորովին զուր ջանք է այս պրապտումը խափանել՝ ըսելով թէ անօգուտ է: Զգիտականը կը թնայ մեզի ըսել, «Ամէն տեղ խուզարկեցի և չեմ կրնար զԱստուած գտնել: Անկարող ենք գիտնալ ինչ որ չենք կրնար տեսնել, և որովհետև չենք կը թնար զԱստուած տեսնել, անկարող ենք զայն գիտնալ: Մի փնտուք զայն:» Այսպէս կըսէ Զգիտականը տարիներէ ի վեր, և սակայն աշխարհ կը շարունակէ իր խուզարկութիւնը: Զգիտականութիւնը եկեղեցին լաւ ծառայութիւն մատուցած է՝ վարդապետականութեան յիմարութիւնը ցոյց տալով: Սորքեցաւցած է մեզի թէ կշիռ մը չկայ որով կարենանք կշուր զԱստուած, ոչ ալ մատրանական քարտէս մը՝ որով կարենանք գաղափար կազմել անոր վրայ: Առ առաւելն, «Հատէն քիչը գիտենք և շատէն քիչը կը մարգարէանանք:» Սակայն Զգիտականութիւնը չկրնար զԱստուած փնտուելէ զադրեցնել հոգին: Տակաւին գիտունը կը շարունակէ փնտուել Միակ Զօրութիւնը բոլոր զօրութիւններուն ետին: Տակաւին տարազագործը Աստուածային զօրութեան նոր արտադրութիւններ կը փնտոէ նիւթի նոր բաղադրութիւններու և բնական ոյժերու նոր կիրարկումներու միջոցով: Տակաւին իրաւագէտն ու պետական մարդը Յաւիտենական Օրէնդրին յատուկ նոր յայտնութիւններ կը փնտուն նորանոր այն կերպերուն մէջ, որոնցմով անոր անփոփոխելի արդարութիւնը պատշաճեցուած է մարդկային ընկերութեան փոփոխական պայմաններուն: Տակաւին արուեստագէտն ու երաժիշտը տեսնելի և անտեսանելի արուեստին, լսելի ու անլսելի ձայներու ամբողջ կալուածը կը խուզարկեն Անհուն

ու Յաւիտենական Գեղեցկութեան նոր մէկ զրուա-
գը գտնելու համար :

Աստուծոյ նկատմամբ ոչ մէկ յայտարարութիւն
կարող է հոգին գոհացնել իր այս Աստուածախու-
զութեան մէջ : Ոչինչ կրնայ անձամբ զայն գտնելու ,
անձամբ անոր հետ հաղորդակցելու , անձամբ անոր
հետ ընկերակցելու իրողութեան տեղը բռնել : Հե-
ղինակութիւնը կրնայ բան մը ընել մեզի համար :
Բայց բաներ կան զորս երբեք չկրնար ընել , հա-
ւատքի՝ հեղինակութիւն ըլլայ թէ եկեղեցւոյ կոմ
Աստուածաշնչի : Հեղինակութիւնը կրնայ մեզ հա-
մոզել թէ Պէթովընի երաժշտութիւնը լաւագոյն է
քան Սանքիի երաժշտութիւնը , և կրնանք այս յայ-
տարարութիւնն ընդունիլ երաժշտական մասնագէ-
տի մը կողմէ ըլլալուն համար : Սակայն մասնագէ-
տին յայտարարութիւնը մեզի հրճուանքի սարսուռ
մը կրել չտար ի լուր Պէթովընի համանուագներուն :
Ամէն ոք անձամբ ընդունելու և լսելու է Պէթովընի
պատգամը : Մասնագէտ մը կրնայ մեզի ըսել թէ
Պրառնինի բանաստեղծութիւնը լաւագոյն է քան
մեր օրաթերթերու բանաստեղծական հասարակ
հրատարակութիւնները : Եւ կրնանք հաւատալ ,
վասն զի ըսողը մասնագէտէ : Բայց այս վկայութիւնն
ընթերցողին չտար կեանքի այն սարսուռը զոր
Պրառնինի կրնայ տալ՝ զինք գնահատողին : Սուրբ
Դիրքը կրնայ բարեպաշտ ընթերցողին ըսել թէ
Աստուած աշխարհի մէջ կ'ապրէր տասնընը դար
առաջ , ընթերցողն ալ կրնայ հաւատալ : Բայց այս
չտար այն կեանքը զոր Աստուած կու տայ : Եկե-
ղեցին կրնայ բարեպաշտ եկեղեցականին ըսել թէ
Աստուած իր Եկեղեցին մէջ է , եկեղեցականն ալ

կրնայ հաւատալ : Բայց այս չտար այն կեանքը զոր
Աստուած կու տայ :

Աստուծմէ զատ ոյինչ կրնայ գոհացնել Աստ-
ուածախուզութիւնը : Պէտք է որ սորվինք ճանչ-
նալ զինք ինչպէս Սբրահմամ ճանչցաւ , ինչպէս Դա-
ւիթ ճանչցաւ , ինչպէս Եսայի ճանչցաւ , ինչպէս
Պողոս ճանչցաւ , ապա թէ ոչ մեր որոնումն ի զուր
է , մեր տենչը չգոհանար : «Երանի թէ կարող ըլլայի
գտնել զանիկա»: Մարդկութեան աղաղակն է այս ,
և Աստուած միայն կարող է զայն գոհացնել : Եւ կը
գոհացնէ : Հոգին կրնայ զԱստուած գտնել : Իսո-
հակ ի՞նչպէս ճանչցաւ զԱստուած : Երբեք տեսիլ
չունեցաւ ոն : Հապա Յովսէփ : Միթէ միայն երա-
զի մէջ տեսնելով ճանչցաւ զայն : Հապա Մովսէփ :
Ի՞նչպէս ճանչցաւ զայն՝ Սինայի մէջ երես տո երես
տեսնելէն առաջ : Միթէ միայն Սրարիչ մը կ'երկա-
կայէր : Եւ եթէ այսպէս էր , ի՞նչ բան կարծել
տուաւ անոր թէ այրող մորենիին մէջէն խօսողն
Աստուած էր : Հապա Սամուէլ : Միթէ ամբողջ իր
ծանօթութիւնը խորհրդաւոր այն Զայնէն ստացաւ
որ զինք անկողնէն կանչեց խորանին մէջ : Հապա
Դավիթ : Ի՞նչ բան կարծել տուաւ անոր թէ իր
հովիւը Տէրն է և խոտաւէտ արօսներու և հանդարա
ջուրերու քով կ'առաջնորդէ զինք : Հապա ՃԳ
Սաղմոսին հեղինա՞կը : Ի՞նչպէս զիտցաւ ան թէ
Տէրը կը ներէ իր բոլոր անօրէնութիւնները , կը
բժշկէ իր բոլոր հիւանդութիւնները , կը փրկէ իր
կեանքը ապականութենէ և կը պասկէ զինք ողոր-
մութիւնով ու գթութիւնով : Հապա Եսայի : Ի՞նչ-
պէս զիտցաւ թէ «Տէրոջը ապաւինողներուն ոյժը
պիտի նորոգուի , և անոնք արծիւներու պէս թե-

ւերով վեր պիտի ելլեն, պիտի վաղեն ու չժուլնան, պիտի քալեն ու չյոդնին :»

Հոգին կրնայ զԱստուած ճանչնալ և գիտնալ թէ Աստուած կը հրահանդէ, կ'առաջնորդէ, կը ներէ, կը փրկէ, կը զօրացնէ և կը ներշնչէ իրեն վստահող հոգին, ճիշտ ինչպէս իսահակ, Մալաէս, Սամուէլ, Դաւիթ ու Եսայի ճանչցան զայն ու անոր օգնութիւնը, և ոչ ուրիշ կերպով : Այս գիտութիւնն այսօր նոյնքան կինսական ու իրական է, հաղորդակցութիւնն ալ նոյնքան խոկական որքան եղած է երբեք : Գաղափարները թէ Աստուած չկայ, թէ Աստուած չկրնար ինքինք ճանչցնել մարդոց, թէ կրնայ ճանչցուիլ միջնորդով միայն, կամ առանձնաշնորհեալ դասակարգութեան և կամ վաղեմի գրականութեան մը միջոցով, այս ամէնը նոյն ընդհանուր անհաւատասութեան այլազան փուլերն են : Սուրբ Գիրքը կը սորվեցնէ ոչ թէ ժամանակաւ Աստուած կար, այլ թէ միշտ կալ, ոչ թէ մարդը ժամանակաւ ճանչցաւ զայն, այլ թէ մարդիկ միշտ կրնան ճանչնալ զայն : Կը վարդապետէ թէ Աստուած Բնութեան աշխարհին մէջ ալ է, մարդոց աշխարհին մէջ ալ, և թէ զայն տեսնել չկարենալ՝ կուրութիւն է և անոր խօսիլ չկարենալ՝ խլութիւն ու համրութիւն :

Սուրբ Գրոց այս վարդապետութիւնը մեծ թաւերագիրներու ալ վարդապետութիւնն է : «Իմաստասիրութիւն մը կայ, » կ'ըսէ վիքթոր Հիւկօ, «որ Կ'ուրանայ Անհունը, իմաստասիրութիւն մ'ալ կայ, ախտաբանօրէն դասաւորուած, որ կ'ուրանայ տեսնուածքը : Այս իմաստասիրութիւնը կը կոչուի կուրութիւն : Զգայարանի մը պակասը ճշմարտու-

թեան աղքիւրի մը վերածել՝ կոյր մարդու յատուկ առաջնակարգ յանձնապաստանութիւն է :»

Գ

ԹԱՔՈՒՆ ՆԵՐԿԱՅՈՒԹԻՒՆԸ

Մենք չենք գտներ զԱստուած, վասն զի ուղիղ տեղ չենք փնտուեր զինք : Կը խորհինք թէ շատ հեռու է մեզմէ և երբեմն կու գայ մարդոց երկել մեծվայելչութեան ու զօրութեան մեծ հանգէմներով, ինչպէս եղկելի երկցաւ խորհրդաւոր զարմանալի փառքով Քաղդէացիներու երկրին մէջ : Սակայն Սուրբ Գրոց մատենագիրներն իրեւ ներկայ կը նկատեն զայն ամէն հասարակ տեղերու և մարդկութեան ամէն հասարակ փորձառութիւններու մէջ : Մենք կը խորհինք թէ ան ինքինք կը յայտնէ քանի մը ընտրեալիներու որ կրօնական տաղանդ ու տեսանողական կարողութիւն ունին բացառիկ և հաղուսագիւտ : Բայց Սուրբ Գրոց մատենագիրները կը ներկայացնեն զայն իրեւ բոլոր մարդոց, ամէն խաւուածքի և ամէն տրամադրութեան տէր մարդոց, Աստուածը :

Եթէ գարձեալ դաշտի քաղաքները կործանին և այցելու հրեշտակ մը մեզի մեկնէ զայն, եթէ դարձեալ ծովուն ջուրերը ճեղքուին որպէս զի իսրայէլ մը անոր մէջին ցամաքով քալէ, և կոհակներն երկու կողմէն բարձրանան ու պաշտպանութեան պարիսպ կազմեն, պիտի հաւատանք Աստուածային ներկայութեան : Սակայն Սուրբ Գրոց մատենագիրները ոչ նուազ կը հաւատային թէ Աստուածային ամենահասարակ երկոյթ-

ներուն մէջ : Արդարեւ Բնութեան ամենահասարակ երեղիթները նոյնքան մեծ ապացոյցներ են անոր խորհրդաւոր զօրութեան ու ներկայութեան որքան ուրիշներ որ մեր վրայ եղական տպաւորութիւն կը գործեն : Երկրաշարժի կամ սասանութեան պէտք չկայ անոր վկայ ըլլալու համար : Հովհանները ոռոգող աղբիւրները, հողէն բուսնող խոտերը, հանքային նիւթերու մշտնջենական փոխակերպումը բուսական կենսապահ արտադրութիւններու, մոլորակներու սովորական շարժումն իրենց ծիլերուն մէջ, ասոնք ալ «կը պատմեն Աստուծոյ փառքը և անոր ձեռքերուն գործերը կը ցուցնեն :»

Չուրերուն մեջ աղբիւրներ կը դրկէ .

Չուրերը լեռներուն մեջէն կ'երքան :

Անոնք բոլոր գաչի գաղաներուն կը խմցնեն . Ու վայրի եւերը իրենց ծարաւորիւնը կ'անցնեն : Անոնց բոլ երկինքի բոչունները կը բնակին, Ուսերուն մեջէն ձայն կու տան :

Անիկա իր վերնատուններէն լեռները կը ցրէ .

Քու գործերուդ պտուղէն երկիր կը կըսանայ :

Անիկա անասուններուն համար խոս կը բուսցնէ, Ու մարդուն ծառայութեան համար՝ բոյս,

Ուայէս զի կերակուր հանէ երկրէ ,

Ու զինի՝ որ կ'ուրախացնէ մարդուն սիրը ,

Եւ իւղ՝ որ անոր երեսը կը փալեցնէ ,

Ու հայ՝ որ հաստատ մարդուն սիրը :

Տերոջը ծառերը կուտէ են ,

Վիքանանի եղեւինները՝ զորոնք ինք տեկեց :

Հոն բոչունները բոյներնին կը շինեն ,

Ու արագիլին բնակարանը մայրերուն վրայ է :

Բարձր լեռները այծեամերուն ապաւեն են , Ու վկամերը նազարներուն :

Ժամանակներու համար լրւսինը ստեղծեց . Արեգակը իր մտնելը կը հանչնալ :


Խաւարը կը դնես ու գիւեր կ'ըլլալ , Որուն մեջ անտարին բոլոր գաղանները կը պը- սրտին :

Առիւթներուն կորիւնները կը մոնչեն յափէսա- կուրեան համար ,

Ու Աստուծմէ իրենց կերակուրը կը խնդրեն :

Սաղ . ՃԴ . 40 - 21 :

Ինչպէս ինք Բնութեան ամէն հասարակ երե- ւոյթներուն մէջ է, նոյնպէսներչնչող, առաջնորդող, պաշտպանող, փրկող ներկայութիւն է մարդոց բո- լոր փորձառութիւններուն մէջ : Բանաստեղծին ու մարգարէին Աստուածն է, բայց ոչ աւելի քան մարդկանին ու օրականով աշխատողին : Ար- խանութպանին ու օրականով աշխատողին : Ար- բահամու, իսահատկայ և Յակոբայ Աստուածն է : Արբահամ տեսիններու մարդ էր, որ իր բնիկ երկ- րէն ելաւ առանց գիտնալու թէ ո՛ւր կ'երթար, և Աստուած մը փնտուց աւելի հոգեոր քան ինչ որ յայտնած էր իր հայրերուն երկիրը : Աստուած երե- ւակայութեան մարդոց Աստուածն է : Իսահակ էր հասարակ մարդ մը որ տեսիլ չունեցաւ և երազ չտեսաւ , բայց ընդհանուր բազմակնութեան շրջանի մը մէջ հաւատարիմ մնաց իր կնոջ և ընդհանուր պատերազմի շրջանի մը մէջ խաղաղութիւն վիլնտ- պատերազմի շրջանի մը մէջ խաղաղութիւն վիլնտ-



ՀԱՅՈ-ԱՐՄ ԾՕՐ

Հ. 47. Ա. ՄԱՅԱԿՎԱՐ

սկսաւ խիստ սակարկութեամբ մը խարելով նեղութեան մէջ գտնուող իր եղայրը : Ապա խարեց օրհասական վիճակի մէջ գտնուող իր կոյր հայրը , Ապա սակարկեց իր առաջին աղօթքին մէջ , ըսելով , «Եթէ Աստուած ինձի հետ ըլլայ , ու այս երթալու ճամբուս մէջ զիս պահէ , և ինձի ուտելու հաց ու հագնելու հանդերձ տայ , և իմ հօրս տունը խաղաղութեամբ դառնամ , Տէրը ինձի Աստուած ըլլայ : » Եւ Աստուած անոր Աստուածն եղաւ և կրթիչ երկարամեայ վիշտերու միջոցով նուածեց անոր գծութիւնը և մաքրագործելով բերաւ հասուց զայն , խոր ծերութեան մէջ , պատկառելի մարդու մը խաղաղ ու երջանիկ վիճակին : Աստուած գծուծներուն և անարգներուն իսկ Աստուածն է :

Մենք հակամէտ ենք խորհիլ թէ Աստուած ինքինք մարդոց կը յայտնէ կարգ մը որոշ ու սուրբ վայրերու մէջ , թէ կրնանք զինք գտնել մի միայն եկեղեցին , ներքնասենեակին , և փոթորիկին մէջ կամ լեռնակատարին վրայ : Բայց Աստուած , որ նսայիի եկաւ տաճարին մէջ , Մովսէսի ալ եկաւ անոր աքսորին մէջ , Գեղէսնի ալ՝ երբ գաղանապէս ցորեն կը ծեծէր հնձանին մէջ , Գաւթի ալ՝ երբ գեռ կարմրայտ պատանի էր և հօրը ոչ խարները կ'արածէր Հարաւային Հրէսաստանի բըլրակողերուն վրայ , Պողոսի ալ՝ որ անողոք խղճով ու մարդասպանական ծրագրով սպառազինուած էր : Ինչ որ Յակոբ ըստ , երբ իր երկնային սահգուխի երազէն արթնալով զլխին քարէ բարձը տեսաւ , կրնանք ամէնս ալ ըսել ամէն ժամանակ . «Իրաւցընէ Տէրը այս տեղ է եղեր , ու ես չգիտայ :

Ինչպէս ինք կեանքի հասարակ վայրերուն մէջ է , նոյնպէս կը խօսի մեզի մեր հասարակ փորձառութիւններուն մէջ : Մենք գաղափոր մը ունինք թէ մեր մաքին միայն արտասովոր , վերացնող ու երկնային թռիչները կը ներշնչուին Աստուածմէ : Բայց այս չէ սրբազան մատենագիրներուն գաղափարը : Ամէն կեանքի զաղանիքը և աղբիւրն Աստուած է : Ան է ամէնուն վրայ և ամէնուն մէջ : «Անով կ'ապրինք և կը շարժինք ու կանք : » Մարդկային ամէն տեսուկ գործունէութիւններու աղբիւրն անհունին ու յաւիտնականին մէջ է : Սուրբ Գրոց մատենագիրներուն այս գաղափարը , թէ Աստուած է աղբիւրը և ներշնչողը մաքի բոլոր ամենահասարակ գործողութիւններուն , ուշագրաւ կերպով կը լուսաբանուի Հերկողին սա Գեղօնով .

«Ականց տուեք ու իմ ձայնս լսեցեք .

Մտիկ բռեք ու իմ խօսքս լսեցեք .

Միբէ հերկողը ցանելու համար միւտ կը հերկէ :

Միւտ իր երկիրը կը բանայ ու անոր կուտերը կը տափանէ :

Անոր երեսը ժիտկելեն ետք՝

Միբէ արջնդեղը ու չամանը չը ցաներ , Եւ ցորենը կարգով ու գարին որուուած տեղը , Եւ հանարը իր սահմանին մէջ չը դներ :

Վասն զի իր Աստուածը կրուրիւն կու տալ անոր ,

Ու կը սորվեցնէ քէ ի՞նչ պես և լնել :

Քանզի արջնդեղը կամնասալլով չծեծուիր .

Ու չամանին վրայ սայիին անիւր չդառնար .

Հապա արջնդեղը գաւազանով .

Ու չամանը ցուպով կը բօրվուի :

Հացին ցորենը կը կոխուի .
Բայց զանիկա միշտ չձեծեր ,
Ու սայլին անիւր զանիկա չկուրսեր ,
Եւ ձիերը զանիկա չեն փեւեր :
Ասիկա ալ զօրաց Տերոցմէն կ'ելլի ,
Որուն խորհուրդը սբանչելի է ,
Ու անոր իմաստուրիւնը գերազանց է ::

Ես. ԻՌ. 23 - 29 :

Սապասենք ուրեմն որ արտասովորը բերէ մեղի
Սատուծոյ ներկայութեան յայտնութիւնը : Փընտ-
սենք զինք ոչ թէ դուրսը , այլ մեր ներսի դին :
«Մի ըսեր քու սրտիդ մէջ , Ո՞վ պիտի ելլէ երկինք ,
(այսինքն Քրիստոսը իջեցնելու .) կամ թէ Ո՞վ պիտի
իջնէ անդունզը , (այսինքն Քրիստոսը մեռեներէն
հանելու .) Հապա ի՞նչ կ'ըսէ . Խօսքը քեզի մօտ է ,
քու բերնիդ մէջ և քու սրտիդ մէջ է . այսինքն հա-
ւատքին խօսքը զոր մենք կը քարոզենք ::» Խղճի
ամէն ձայն որ առաքինութեան կը հրաւիրէ կամ
մոլութենէ կ'զգուշացնէ . Բը կամ Մի ըներ՝ ըսե-
լով , ոմէն վիշտ որ կը կրուի ի զուր վատնուած
անցեալի մը համար , ամէն տիսուր խոստովանու-
թիւն թէ զըրի ինչ որ պէտք չէր ընել և չըրի ինչ
որ պէտք էր ընել ,» ամէն ներշնչում որ մեր ու-
շադրութիւնը բարձր , աղնիւ և ընաիր ապագայի
մը կը դարձնէ և վերին բարձունքներէն ինձի հե-
տեղեցէք՝ կ'աղաղակէ , այո , ուրիշի համար վե-
հանձնական կամ անձնուրաց ծառայութեան ամէն
հրաւէր , կարօտեալներու օգնելու , տառապեալնե-
րու զթալու և մոլորեալներու ողորմելու ամէն
մղում , Սատուծոյ ձայնն է մեր ներսի դին խօսող :

Աւելին կայ . մեր մտքին բոլոր հասարակ գործո-
ղութիւնները վկաներ են , եթէ զգանք միայն , Ա-
նոր ներկայութեան՝ որմէ է բոլոր մեր կեանքը և
որմէ կրնայ , եթէ թոյլ տանք միայն , մեր բոլոր
կեանքը կառավարուիլ ու զօրանալ միանգամայն :

Առաքինութեան աղբիւր է միակ .

Երմէ կը բխի ամեն սուրբ խորհուրդ .

Երմով կը շահուի ամեն յաղթանակ .

Ինք միայն կու տայ մեր հոգւոյն յագուրդ :

Մեր անձերուն հետ խօսիլ՝ Սատուծոյ հետ խօ-
սիլ է : Եթէ ըսէ մէկը թէ վտանգաւոր խօսք է այս ,
թող վերակազմէ զայն Սաղմոսներգուին սա բառե-
րով , «Տէրը պիտի լսէ իրեն կանչելու ատենս : Դո-
ղացէք ու մեղք մի գործէք . խօսեցէք սիրտերնուդ
հետ անկողիններնուդ վրայ ու լուցէք ::» Լոել ու
մեր սրտին հետ խօսիլ՝ Սատուծոյ հետ խօսիլ է :
Անորն է մեղմ ու բարակ ձայնը զոր կը լսենք մեր
հոգիններուն լուսութեան մէջ :

Դ

Ամէն բարի մարդ չունի իր մէջ Սատուածային
ներկայութեան զիտակցութիւն , Ոմանք լուսով կը
քալեն՝ առանց ձանչնալու լոյսը որով կը քալեն :
Սատուծոյ հաւագանդելու համար անհրաժեշտ չէ
զԱստուած տեսնել : Ճակատամորտի դաշտին
վրայ զինուարը կրնայ բնդհանուր հրամանատարին
հրամաններն ընդունիլ վեցեակ մը երկրորդական

հրամանատարներու յաջորդական միջնորդութեամբ
և հաւատաբարէն ննազանդիլ այն հրամաններուն՝
առանց երբեք տեսնելու այն անձը որմէ կու գան
անոնք։ Միւս կողմէ, կրնայ տեսնել անձը որմէ
կու գան անոնք և անհաւատարիմ ըլլալ անոր։

Ամէն բարեպաշտ մարդ ամէն ժամանակ նոյն-
չափ գիտակից չըլլար Աստուծոյ ներկայութեան։
Այդ գիտակցութիւնը կը մթագնի մեղքէ տարբեր
պատճառներով։ Վիշտ, երկմուռթիւն, կեանքի ա-
ռեղծուածը, ֆիղիքական տկարութիւն, բնական
խառնուածք, մարմնական դուռ յոդնութիւն, կրնան
մթագնել զայն։ Հաւանօրէն բազմաթիւ պարկեշտ
մարդիկ Զգիտականութեան մօս փորձառութիւններ
կ'ունենան։ Այսպիսի էր Յորայ փորձառութիւնը։

«Ահա դեպի արեւելի կ'երբամ, ու անիկա
չերեւնար,

Եւ դեպի ի արեւմուտք՝ ու զանիկա չեմ նօմարեր.
Դեպի ի հիւսիս կ'երբամ, ուր ինք կը զործէ,
Բայց զանիկա չեմ կրնար դիտել.

Հարաւային կողմը կը պահուի,
Ու չեմ կրնար տեսնել զանիկա։»

Սակայն Յորայ Զգիտականութիւնը տիսրութեան
արտայայտութիւն էր Փրոք. Քիփօրտի ողբին
նման, Բարեպաշտ մարդը երբեք ինքնազո՞ն Զգի-
տական չըլլար։ Երբեք գոհ չըլլար զԱստուած
չճանչնալուն համար։ Երբեք չընծար ու չերգեր
Մեծ Ընկերոջ մեռած ըլլալուն համար։ Իր հոգին
Մեծ Ընկերոջ բացակայութեան միջոցին կ'աղա-
ղակէ աւելի կամ նուազ գիտակցօրէն, «Երանէ

թէ կարող ըլլայի գտնել զանիկա, մինչեւ անոր
աթոռը կ'երթայի։»

Թիսուս Քրիստոս անգամ առժամապէս ճանչ-
ցաւ այդ փորձառութիւնը, ուր Աստուածային ներ-
կայութեան գիտակցութիւնը կը մթագնի, և այդ
փորձառութեամբ ազաղակեց, «Աստուած իմ, Աստ-
ուած իմ, ինչո՞ւ զիս թողուցիր։»

Բայց Մեծ Ընկերն անտեսանելի ըլլալուն հա-
մար մեռած չէ։ Տիեզերական ներկայութիւնն է՝ ան,
թէն երբեմն թաքուն ներկայութիւնը։ Եւ մարդս
տեսողութեան կարողութիւն ունի, թէն զայն
չգործածէ կոմ բոլորովին կորուսած թուի։ Վասն
զի մարդն Աստուծոյ զաւակ է։ Այս է ինչ որ սրբ-
բազան մատենագիրն ըսել կ'ուզէ իր սա խօսքով
թէ «Աստուած իր պատկերին պէս ստեղծեց մարդը։»
Այս է ինչ որ նսայի ըսել ուզեց, երբ ըսաւ, «Մեր
Հայրը գուն ես, թէն Աբրահամ մեզ չգիտեր։»
Եւ այս է ինչ որ Պօլոս ըսել ուզեց, երբ Աթէնքի
Արիստագոսին մէջ հեթանոսներու բազմութեան մը
խօսելով և հեթանոս բանաստեղծէ մը քաղելով
ըսաւ, «Մենք անոր ցեղէն ալ ենք։» Հեթանոս
թէ Քրիստոնեայ, Զգիտական թէ հաւատացեալ,
անձնական շահու թէ Աստուծոյ հաւատարիմ ծա-
ռայ, Աստուծմէ սերած ենք։ Անոր բնութեան այն-
չափ հաղորդ ենք որ կարող ենք իր կամքն հաս-
կընալ, իր սէրն ընդունիլ, իր ներկայութիւնը ճանչ-
նալ։ Հոգեորապէս, մարդն Աստուծմէ կը սերի և
Աստուածային բնութեան հաղորդ է։ Խիզճ ունի,
որ կը ճանչնայ ուզեղի և չուզեղի տարբերութիւնը,
յոյս ու տեսնչ՝ որ ապագային կը նային, հաւատաք-
որով կրնայ անտեսանելի աշխարհը տեսնել, սէր՝

որով իր ընկերներուն կը կատուի և որով Աստուծոյ կապուելու է ինք։ Այս է ինչ որ ըսել կ'ուզուի , երբ կ'ըսուի թէ մարդն Սատուծոյ որդի է բնութեամբ , Աստուծմէ եկած է և Աստուածային նկարագրի տարրեր ունի իր բանականութեան , խղճին և բարձր զգացու մներուն մէջ : Իրաւ , կենդանի է և ստորին կենդանիներէ եկած , բայց լոկ կենդանի չէ , այլ բան մը աւելի : Թէ այդ բանը որով մարդս կենդանիէ կը տարրերի՝ անասնական ստորին բնութենէն եկաւ , ինչպէս կը կարծին Տարուին և Տըրմնա , կամ թէ բարեշրջական գործողութեան մէկ շրջանին մէջ մարդուն մէջ անկուեցաւ Աստուծոյ ստեղծագործ գօրութեան միջոցով որ գուրսէն կ'ազդէր անոր վրայ , փիլիսոփայութեան հարց է և ոչ թէ կրօնի : Մարդն ի՞նչ կերպով ալ ստացաւ այդ խիզն ու պատկառանքը , այդ հաւատքն ու յոյսը և սէրը , հիմա ունի զանոնք : Իր բնութիւնը կը կազմն անոնք , պարաւականութիւններ կը դնեն իր վրայ և իր ընթացքին գերազոյն ու աիրող շարժառիթները պիտի ըլլան :

Անառակ Որդւոյն նման կրնայ մարդս Աստուծմէ հեռանալ , բայց չկրնար ինքիրմէ ճողովրիլ և հետեապէս չկրնար իր ներսի Աստուածայինչն ճողովրիլ : Որքան ալ հեռի թափառի , որքան ալ ստորնանայ , տակաւին Աստուծոյ զաւակներէն մին կը մնայ :

Այս իրողութիւնն է որ ամէն մարդու կարելի կը դարձնէ բան մը գիտնող Աստուածային կեանքի վրայ : Այս է որ ամէն մարդու վրայ պարտք կը դնէ հոգեռոր ընտանութիւն ունենալ Հօրը հետ , որով կը յորջորջուի երկնաւոր ու երկրաւոր ամէն

ընտանիք , կամ գէթ այդպիսի ընտանութիւն վընտռել և գոհ չըլլալ երբեք մինչև որ գանէ :

Բայց այս փորձառութիւնը , կամ այս ներքին գիտակցութիւնն Աստուածային ներկայութեան , զանազան տեսակ և զանազան աստիճան կ'ըլլայ , որտի պարզ ծարաւէ սկսեալ մինչև հոգեսոր կատարեալ անդրբութիւն : Կրօնական գրականութիւնը լի է այս փորձառութեան արտայայտութիւններով : Բայց պէտք չկայ որ Սուրբ Գիրքէն դուրս ելլենք՝ այդ փորձառութեան զրեթէ մէն մի գրուագին օրինակներ գանելու համար : Երբեմն այդ փորձառութիւնը լոկ տեսչ է . «Երանի թէ կարող ըլլայի գտնել զանիկա» : Երբեմն սրտի ծարաւ . «Ինչպէս եղջերուն ջուրի վտակներուն կը փափաքի , այնպէս ալ իմ անձս քեզի կը փափաքի , ով Աստուած» : Երբեմն նոր ձանաչում է անոր սրբութեան և անոր ընկերակցութեան յարգին և արդիւնք գործուած մնղքի մը գիտակցութեան . «Քեզի՝ միայն քեզի դէմ-մնղանչեցի , և քու աչքերուդ առջև չարութիւն ըրի» : Երբեմն ուրախութեան և երախտագիտութեան զգացում է հանդէպ անոր . «Ով իմ անձս , օրհնէ Տէրը , և անոր բոլոր բարերարութիւնները մի մոռնար» : Երբեմն գերագոյն ձանաչում է անոր պաշտպանող ներկայութեան . «Քեզ իր փետուրներովը պիտի ծածկէ , ու իր թեւերուն տակ պիտի ապաստանիս» : Երբեմն խաղաղութեան հաւասարիք է լոկ . «Հաստատ միտքը կատարեալ խաղաղութեան մէջ կը պահես , վասն զի քեզի կը յուսայ» : Երբեմն խոսառվանութիւն է իրմէ ստացուած գօրութեան . «Տէրոջը ապաւինողներուն ոյժը պիտի նորոգուի . և անոնք արծիւներու պէս թեւերով

Վեր պիտի ելլեն, պիտի վազեն ու չթուղնան, պիտի քալեն ու չյոդնին : » Սակայն բոլոր այս համարներուն և նմաններուն վկայութիւնը միօրինակէ : Ամէնուն մէջ հոգիները կը վկայեն թէ դիտակից են հեռաւոր կամ ներկայ, ցանկալի կամ գտնուած, առաջնորդող կամ պահպանող, յանդիմանող կամ միխթարող, ներող կամ կենսատու Աստուծոյ, ներկայութեան :

Մարդուն ընկերացող Աստուծոյ այս փորձաւութիւնն ամբողջովին կ'ամփոփուի սա խրատին մէջ զոր Քրիստոս տուաւ իր աշակերտներուն . «Երբ աղօթք կ'ընէք, ըսէք, Ով Հայր» : Սա է ինչ որ Տէրը կը թուի ըսել . ձանցէք զինք իբրև ձեր օրէնսդիրը, խնամողը, խորհրդականը, հանապազորդ ընկերը, ձեր ամենամտերիմ անձնական բարեկամը : Այս շատ տարբեր է սա սոսկական հաւատքէն թէ Աստուած մը կայ : Մարդու մը ապացուցանել թէ Աստուած մը կայ՝ շատ քիչ օգուտունի, եթէ պիտի շարունակէ ապրիլ որպէս թէ Աստուած չկայ : Հաւատքը թէ Աստուած մը կայ՝ արժէք ունի այն ժամանակ միայն, երբ անոր հետ ընկերակցելու կամ անոր տենչալու փորձառութիւնէն ծագում կ'առնէ : Աւելի լաւ է Աստուծոյ ձայնին հնազանդիլ և չդիմանալ թէ անոր ձայնն է քան զիմանալ թէ անոր ձայնն է և չնազանդիլ անոր : Աւելի որդիավայել է տունէ բացակայ ըլլալ և հայրը վհնառել քան տան մէջ ապրիլ և հօրը կարեռութիւն չընծայել : Եթէ վատահ չեմ թէ Աստուած կա՛յ թէ չկայ, ի՞նչ ընեմ : Ընդունեցէք, իբրև ենթադրութիւն մը, թէ Քրիստոս ուղիղ է : Դիմեցէք Հօրը զոր չէք ճանչնար, և երթալով ծանօթացէք անոր : Բայք, «Ով Հայր» :

Ե

ԶԱՍՏՈՒԱԾ ՀԵՏԱՊՆԴԵԼ,

Ընդհանուր բայց միծ սխալ է համարիլ թէ սուրբերը դիւրաւ ստացան փորձառութիւնը զոր ունեցան Աստուծոյ վրայ : Անտարակոյս տարբերութիւններ կան խառնուածքի : Ոմանց համար ժառանգական պարզե է Աստուածակցութիւնը, մինչդեռ ուրիշներու համար ստացական է : Թերեւս այնպիսիններ իսկ կան որ ամբողջ իրենց կեանքին մէջ զուրկ կը մնան այս գիտակցութենէն, կամ լոկ տարտամ ու չհասկցուած փորձառութիւն մը կ'ունենան ու հաւատարիմ կ'ըլլան Աստուծոյ մը զոր չեն ճանչնար — կամ, ըսենք, մանաւանդ ճշմարտութեան և արդարութեան հաւատարիմ կ'ըլլան քան ճշմարտութեան ու արդարութեան Աստուծոյն :

Բայց առատ ապացոյցներ կան թէ սրբազան մատենագիրներն առ հասարակ իսկոյն և դիւրաւ չստացան Աստուծոյ հետ հաղորդութեան փորձառութիւնը : Օր մը անտառին մէջ բժոժէն միջատի մը ելելը զիտեցի, Կ'աշխատէր կամաց կամաց դուրս ելել : Երբ իր բանտին բաց դռնէն զուրս ելաւ մասամբ, տակաւին պատառուած էր մետաքսէ թելերով, որոնցմէ գժուարաւ աղասառելով յաջողեցաւ թռիչ առնել և փախուա իր նորստաց ազատութեան երկիրը : Նմանապէս հոգին, մեր անասնական վիճակի բժոժէն ելելով, կը գտնէ Աստուծոյ որդիներու աղասառութիւնը : Մարդուն բանտին զուրս բացուած է, բայց ինք պարտի գտնել ելքի միջոցը, քակել զինք կապող կապերը և անձամբ

գործածել իր նորստաց թոփիչները : Սրբադան մատենագիրներուն փորձառութիւնները որ արձանագրուած են Սուրբ Գրոց մէջ՝ առատօքէն կը լուսաւանեն Քրիստոսի սա խօսքը, «Ով որ կը խնդրէ՝ կ'առնէ, և ով որ կը փնտոէ՝ կը դանէ, և ով որ դուռը կը դարնէ՝ պիտի բացուի անոր»: Եթէ Մեծ Հնկերոջ հետ հաղորդութեան այս փորձառութիւնը պիտի ունենանք, պէտք է որ խնդրենք, փնտոենք և դուռը զարնենք: Ի՞նչ հրաւէր կրնայ աւելի անպայման ըլլալ քան Յայտնութեան գրքին վերջին գլխուն սա հրաւէրը . «Ան որ կ'ուզէ՝ կենաց ջուրը ձրի առնէ»: Այո, բայց պէտք է կամք ունենայ և գործադրէ: Կամքի գործադրութեամբ է որ կ'առնէ այսքան ճրիապէս արուած պարգևը:

Կը կարգանք, օրինակի համար, Պօղոսի հետեւալ յաղթական յայտարարութիւնը և կը կարծենք թէ հրաշքով տրուած Աստուածային տեսակ մը փորձառութեան արտայայտութիւնն է: «Վասն զի ես հաստատ գիտեմ թէ ոչ մահը, և ոչ կեանքը, ու ոչ հրեշտակները, և ոչ իշխանութիւնները, ու ոչ զօրութիւնները, և ոչ ներկայ բաները, ու ոչ դալու բաները, և ոչ բարձրութիւնը, ու ոչ խորունկութիւնը, և ոչ ուրիշ արարած մը կրնայ մեզ զատել Աստուծոյ սէրէն՝ որ Քրիստոս Յիսուս մեր Տէրոջմով է»: Սակայն, եթէ պահիկ մը մտածենք, կը համոզուինք թէ Պօղոս երբեք պիտի չկրնար այդպէս յայտարարել, եթէ չզգար թէ մահ և կեանք, հրեշտակներ և իշխանութիւններ ու զօրութիւններ, ներկայ բաներ ու գալու բաներ, բարձրութիւն և խորութիւն, ամէն ինչ կը քաշէին զինք որ զատուէր Աստուծոյ սէրէն: Յաղթանակի

այս աղաղակն ինքնին ապացոյց է մղուած նախորդ ճակատամարտին: Նոյն իսկ պէտք չկայ ետ դառնալու և առ Հոռվմայեցիս թղթին է զլուխը կարգալու, գիտնալու համար թէ Պօղոս հոն նկարագրուածին նման փորձառութիւն մը կրեց, ապա թէ ոչ չէր կրնար երբեք գրել և զիսուն վերջին համարները :

Թերեւս ամբողջ գրականութեան մէջ չկայ յաղթական հաւատքի աւելի հոյակապ օրինակ մը քան Ամբակումի Մարգարէութեան վերջին երեք համարներուն մէջ տրուածը: Բայց այդ համարները կարդալու պահուն կը միտինք մոռնալ թէ անյօս Սկեպականութեան քիչ արտայայտութիւն կայ աւելի ուշագրաւ քան այն որ կը գտնուի նոյն գրքին առաջին երեք համարներուն մէջ: Թող ընթերցողը բաղդատէ զանոնք իրալու հետ :

«Մինչեւ ե՞րբ, ոլ Տէր, աղաղակեմ ու չլսես, և զրկանքի համար քեզի կանչեմ ու չազատես: Ինչու համար ինձի անօրէնութիւն կը ցուցնես, և նեղութիւն կ'երևցնես. քանզի իմ առջես յափըշտակութիւն ու զրկանք կայ, և դատ ու վէճ հանող կայ: Անոր համար օրէնքը կը խափանի, ու իրաւունքը ի գործ չզրուիր, վասն զի անօրէնը արդարին բոլորտիքը կ'առնէ. այս պատճառաւ դատաստանը ծուռ կ'ելլէ»:

«Թեեւ քենին ընձիւլ չսայ, եւ որբերուն վրայ պտուղ չըլլայ»,
եւ ձիբենին բերքը ստէ,
Ու արտեր կերակուր չսան,
Եւ փարախէն ոչխարը կտրի,

Ու գոմերուն մէջ արջառ չըլլայ ,
Սակայն ես Տերոշմով պիտի ցնծամ ,
Իմ փրկութեանս Աստուծովք պիտի ուրախանամ ,
Տեր Ենովա իմ օրութիւնս է ,
Ու իմ ոսերու Եղիշիկի ոսերուն պէս պիտի ընէ ,
Եւ զիս իմ բարձր Տեղերուս վրայ պիտի պը-
սթցնէ :»

Զկարծենք ուրեմն թէ Աստուծոյ հետ հազոր-
դութիւնը , առանց վնասուելու , կու գայ մարդոց :
Սրբազն մատենազիրներէն քիչեր այսպիսի հա-
ղորդութեան ուշագրաւ օրինակ կու տան աւելի
քան Պօղոս : Եւ Պօղոս , իր կեանքին վրայ յետա-
դարձ ակնարկ մը ուղղելով , կըսէ . «Բարի պա-
տերազմը պատերազմեցայ » Եթէ շատ Քրիստոն-
եաներ կան որ կը կարծեն թէ Աստուծոյ թագա-
ւորութիւնը «զրառանց երեցած բաներով» միայն
կու գայ և իրենց ներսի զին չեն վնասուեր անոր ե-
րեւումը , շատեր ալ կան որ կը կարծեն թէ պէտք
է անմիջապէս երեխ , և երբեք չեն խորհած սա
խօսքին նշանակութեան վրայ . «Ասիկա է յաղթու-
թիւնը որ աշխարհի կը յաղթէ . այսինքն մեր հա-
ւատքը »

9

ԱՍՈՒԾՈՅ ՄՏԻԿ ԸՆԵԼ

Եթէ Աստուած մեր Մեծ Բնկերը պիտի ըլլայ ,
պէտք է որ մենք Աստուծոյ մտիկ ընկուտ ունա-
կութիւնը կազմենք : Աղօթքը Աստուծոյ խօսելէն
տարբեր բան է : Աստուծմէ բաներ խնդրելէ ալ

տարբեր է : Ես լսած եմ որ աղօթքը նման-
ցուած է զբամատան վրայ քաշուած փոխանազրի
մը , զոր ունեցողը կը ներկայացնէ՝ փոխարժէքն
ստանալու յուսով : Այս շատ անպատշաճ և շատ
անգոնացուցիչ մեկնութիւն է աղօթքի : Աղօթքն
Աստուծոյ հետ հաղորդութիւն է , մեր կեանքն
Անոր կեանքին հետ խառնել : Կ'ենթադրէ անոր
մտիկ ընել , ինչպէս և անոր խօսիլ : Աղօթքի պա-
տասխանը կու գայ ոչ թէ տրուած բաներով , այլ
տրուած կեանքով , վայելուած հաղորդութեամբ ,
ընդունուած խրատով , ազնուազնող , ներշնչող և
կենսատու ազդեցութեամբ : Աղօթքն է ապրիլ Աս-
տուծոյ զգալի ներկայութեան մէջ :

Աղօթքն է մեր մեղքերն Աստուծոյ տանիլ և
իր թողութիւնն ընդունել , մեր վիշտերն անոր
տանիլ և իր միխթարութիւնն ստանալ , մեր տը-
կարութիւնն անոր տանիլ և իր զօրութիւնն ստա-
նալ : Աղօթքի մէջ կը կայանայ գաղտնիքն անբա-
ցատրելի այն հոգեւոր կեանքին , որ բացատրութենէ ,
նկարագրութենէ և մեկնութենէ վեր է , որ զգալի է
ունեցողին և որու պատովը կրնայ տեսնուիլ ու-
նեցողին նկարագրին վրայ , իսկ բնութիւնը կարելի
չէ բացատրել վիլխոսվայութեամբ : «Հոգեսր զօ-
րութիւնը » կ'ըսէ կանոնիկոս կիարն , «կարելի է
մանաւանդ զգալ քան նկարագրել կամ վերլուծել
.... Գերերկրային գեղեցկութիւն է , որու բնա-
վայրը բարձրագոյն աշխարհի մը մէջ կը գտնուի ,
և որ սակայն մարդոց մէջ կը դեգերի զարէ զար
յորմէնետէ Աստուծոյ Որդին իր օրինակը թողուց
մեզի և իր Հոգին պարզեց մեզի : Ոչ այլ ինչ է
այն , բայց եթէ անոր հոգեւոր ներկայութիւնը որ կը

ծածկէ իր ծառանքերը : Անոր մէջ կը բնակին անոնք , անոր մէջ կը կորսնցնեն իրենց բուն անձնականութենէն բան մը : Իրենց կեանքէն բոլորովին բարձր կեանքի մը մէջ կ'ընկդմին ու կը փոխակերպուին : Անոր ձայնը կը խամնուի անոնցին , անոր աչքը կարծես կը լուսաւորէ անոնցը իր քաղցրութեամբ ու թափանցողութեամբ : Անոր ձեռքն ազնուութիւն ու վճռականութիւն կու տայ անոնց արարքներուն : Անոր սիրոն իր Աստուածային սիրոյն մէկ շառաւիզը կ'արձակէ անոնց նեղ ու կայուն սիրոյ կեանքին վրայ : Անոր հոգին անոնցին հետ կը խամնուի և անոնց խորհրդի , զգացման և հաստատ որոշման կեանքը կը փողփողի և կը կաղդուրուի անոր կեանքով :

Եթէ հոգին հաղորդուած այս կեանքը պիտի ընդունի , սորվելու է կրաւորական և ներդործական ըլլալ միանգամայն . ընդունող և արտադրող , ունկընդրող և խօսող միանգամայն : Սավոնարոլա ըսած է թէ այնքան շատ կ'աղօթինք Աստուծոյ որ ժամանակ չունինք անոր մտիկ ընելու : Թերեւս տարակուելի ըլլայ թէ այդ խօսքը մեր օրով բարեպաշտ մարդոց համար անգամ փոխուելու չէ արդեօք սա ձեին . Այնչափ շատ կը գործինք Աստուծոյ համար որ ժամանակ չունինք մտիկ ընելու : Սակայն սխալ է միշտ գործել : Եթէ ծշմարիտ է թէ կարելի չէր աշակերտաներուն թոյլ տալ որ երեք տալաւար շինելով մեային Այլակերպութեան լեռը և միշտ վայելէին այն տեսարանին փայյն ու փառքը , ծշմարիտ է նաև թէ կարելի չէր որ վարի հովտին մէջ բուժէին անոնք չար ոգիէ բռնուած տղան , եթէ տեսած չէին Այլակերպութեան լեռը : Եթէ Աստուծոյ հա-

մար գործող պիտի ըլլանք , պէտք է որ Աստուծոյ հետ ալ գործող ըլլանք :

Ներկայ ժամանակի վտանգը չկայանար սա իրողութիւն մէջ — եթէ իրողութիւն է արդարե — թէ մարդիկ սովորականէն քիչ կը յաճախեն եկեղեցի , կամ թէ ընտանեկան ազօթքը սովորականէն նուաղ ընդհանուր է հիմա : Այդ իրողութիւններն ախտանիշ են միայն : «Երբ ազօթք կ'ընես , մտիր քու ներքին սենեակդ ու դուռդ գոցէ , և ազօթք ըրէ քու Հօրդ որ գաղտուկ տեղ կը գտնուի : » Կարելի չէ չմտածել թէ արդեօք քսաներորդ դարու Քրիստոնեաներու համար հասարակ փորձառութիւն է այսպէս ներքին սենեակը մտնել , դուռը գոցել , ազօթել Հօրդ որ գաղտուկ տեղը կը գտնուի , և անոր գաղտնի պատասխանին մտիկ ընել :

Ի՞նչ ըսել կ'ուզեմ Աստուծոյ մտիկ ընելով : Կ'ուզեմ ըսել ինչ որ Սազմոսերգուն ուզեց ըսել երբ ըսաւ , «Հանդարտ կեցէք ու ճանչցէք որ ես եմ Աստուծ , » նաև երբ ըսաւ , «Խօսեցէք սիրաերնուդ հետ անկողիններնուդ վրայ ու լուցէք : » Կ'ուզեմ ըսել Աստուածային այն ներկայութեան գիտակցիլ աշխատիլ , մեր կեանքի հարցերը , մեր պարտականութեան ինդիրները , մեր ծառայութեան հնարաւորութիւնը , խորհրդածութեան առարկայ ընել և յետոյ , մինչ անոնց վրայ կը խորհինք երբ անոր ներկայութեան մէջ , սպասել այն մզման որ պիտի առաջնորդէ և կամքին որ պիտի որոշէ : Նուիրական այդպիսի ժամու մը մէջ կը հեռանան սառիրին շարժառիթները և կը կորսնցնեն իրենց մղիչ ոյժը , իսկ բարձր ու Աստուածային նպատակները կ'ակսին գործել և կ'ստանան իրենց արդար հեղինակութիւնը :

Աղօթքը մեր գործին մէջ անոր աջակցութիւնը կամ մեր կամքին կատարման համար անոր զօրութիւնը լինդրել չէ, այլ՝ նախ մեր կամքը անոր կամքին հպատակ և մեղ անոր գործին մասնակից ընել։ Այս պատճառով Տէրը, այս աղօթքին մէջ զոր մեզի տուաւ և որ ձեւաբանութիւնը ըլլալու չէ, այլ՝ ոգիի մը գաղանիքն ու օրինակը, կը պատուիրէ մեզի մեր առաջին իննդրանքը և աղօթքի սենեակը մտնելու բուն դուռն ընել, «Բու անունդ սուրբ ըլլայ, քու թագաւորութիւնդ գայ, քու կամքդ ըլլայ, ինչպէս երկինքը նոյնպէս և երկրի վրայ»։ Եթէ մէկն այս ոգին չունի, աղօթելու ողի ստացած չէ բնաւ։ Եթէ ունի այս ոգին, պիտի փափառի զիտնալ թէ ի՞նչ է Հօրը կամքը և ի՞նչ կրնայ ի՞նք ընել որպէս զի սուրբ ըլլայ Հօրը անունը և շուտ գայ Հօրը թագաւորութիւնը։

Աստուծոյ աղօթեկն է Աստուծոյ մաիկ ընել, և անոր ձայնին պէտք է մարիկ ընել մեր հոգիներուն մղումներուն մէջ, որոնք մեզի կու գան այն գաղանի պահերուն, երբ անոր ներկայութիւնը մեր գիտակցութենէն կը վանէ ամէն ուրիշ ներկայութիւններ։

Է

ԴՈՒՌԸ

Հոգիին մէջ Աստուծոյ նկատմամբ զգացուած խորհրդաւոր զիտակցութիւնը կը դնէմ արդեօք հաւատքին տեղ ի Յիսուս Քրիստոս, Բանն Աստուծ, որ մարմին եղաւ ու մեր մէջ բնակեցաւ և որու վրայ կրնանք Հօրը միածին Որդւոյն փառքը տեսնել։ Յիսուս Քրիստոս չեկաւ աշխարհ, որպէս զի Աստուծագիտութեան տեղը բռնէ։ Այլ եկաւ որպէս զի Աստուծոյ վրայ ծանօթութիւն տայ աշխարհնի։ Եկաւ որպէս զի յաւիտենական կեանք տայ ամէն անոնց զորս Աստուծած տուաւ անոր։ «Եւ այս է յաւիտենական կեանքը»։ Կ'ըսէ, «որ ծանչնան քեզ միմայն ծշմարիտ Աստուծածդ, ու Յիսուս Քրիստոսը զոր գուն զրկեցիր»։

ԴՈՒՌԸ

առւծոյ նկատմամբ զգացուած ներքին ու խորհրդաւոր զիտակցութեան անդ կը դնեմ այս հաւատքն ի Յիսուս Քրիստոս, Բանն Աստուծ, որ մարմին եղաւ ու մեր մէջ բնակեցաւ և որու վրայ կրնանք Հօրը միածին Որդւոյն փառքը տեսնել։ Յիսուս Քրիստոս չեկաւ աշխարհ, որպէս զի Աստուծագիտութեան տեղը բռնէ։ Այլ եկաւ որպէս զի Աստուծոյ վրայ ծանօթութիւն տայ աշխարհնի։ Եկաւ որպէս զի յաւիտենական կեանք տայ ամէն անոնց զորս Աստուծած տուաւ անոր։ «Եւ այս է յաւիտենական կեանքը»։ Կ'ըսէ, «որ ծանչնան քեզ միմայն ծշմարիտ Աստուծածդ, ու Յիսուս Քրիստոսը զոր գուն զրկեցիր»։

Մենք Յիսուս Քրիստոսը պիտի չճանչնանք՝ փոխանակ մի միայն ծշմարիտ Աստուծածը ճանչնալու, այլ՝ մի միայն ծշմարիտ Աստուծածը պիտի ճանչնանք Յիսուս Քրիստոսով։ Հօրը հետ Քրիստոսի հաղորդութեամբ և Քրիստոսի հետ մեր հաղորդութեամբ մենք հաղորդութիւն պիտի ունենանք Հօրը հետ։ Քրիստոս ապրեցաւ, սորվեցուց, չարչարուեցաւ ու մեռաւ, որպէս զի ծածուկ ներկայութիւնն այլևս ծածուկ չմնայ մեզի, որպէս զի տւելի լաւ հասկնանք Մեծ Ընկերը և աւելի Աստուծային մաերմութիւն ունենանք Անոր հետ։

Շատ անգամ հրաւիրուած եմ սահմանը տալ Յիսուս Քրիստոսի վրայ հաւատքիս, և շատ անգամ փորձած եմ տալ։ Անդամ մը ևս փորձեմ հոս, ոչ թէ աստուծաբանական զիտութեան, այլ հոգերով փորձառութեան բառերով։

Եթէ Աստուծած տիեզերական մարդկութեան մէջ է, բայց իր ներկայութիւնը մեր տգիտութեամբ

Նսեմացած ու մթագնած և իր անձը մեր անկատարութիւններով ու մեղքերով ծամածուած ու խեղաթիւրուած է, ինչու չհաւատանք թէ ինք ներկայ էր տիպար մարդու մը մէջ, ուր իր ներկայութիւնը տղիսութեամբ չմթագնեցաւ և իր անձը մեղքով չծամածուեցաւ ու չխեղաթիւրուեցաւ։ Ամպերուն, ծաղիկներուն, լիճներուն նայած, իր ձեռաց գործերը տեսած և զստահ եղած ենք թէ այդ ամէնուն ետին է ինք։ Պատմութեան նայած ենք, և անոր մեծ հոսանքներուն ու մեծ դէպքերուն մէջ իր ձեռաց գործերը տեսած ու վրատահ եղած ենք թէ ինք կը գործազրէ Աստուածային իր ծրագիրը։ Պատմութեան ներքին կողմը կեցած ու տեսած ենք թէ արդարութեան ու ազատութեան նախատիպը տակաւ կը զարգանայ, և զստահ եղած ենք թէ միւս կողմը մէկը կայ, թէև չենք կարող զայն տեսնել, գալտնի գործաւոր մը։ Սակայն հիմա մեզմէ ոմանք կը հաւատան թէ կրնանք գտնել ձեռքը որ այս գործը կը կատարէ։ Անձնաւոր Աստուած մը ունինք։

Տասնեւինը դար առաջ մարդ մը երկեցաւ Պաղեսափինի փոքր նահանգին մէջ և անշշուկ ու խոնարհ կեանք մը վարեց։ Սիրեց, ծառայեց ու տառապեցաւ, և իր սիրով, ծառայութեամբ ու զոհողութեամբ մարդիկ քաշեց իրեն։ Յետ իր մահուան, համոզում մը գոյացաւ աշակերտներուն մէջ թէ մեռելներէն յարութիւն առաւ ան։ Այս համոզումը գորացաւ հետդեսէ և անոնք բոլոր սրտով հաւատացին թէ այս մարդը որ այս մեծ սիրով այնքան սիրած էր՝ Աստուծոյ չնորհաց յայտնութիւնն էր, թէ համակ չնորհք ու ծշմարտութիւն էր, թէ ա-

նոր մէջ կը բնակէր Աստուածութեան բոլոր լեցունութիւնը մարմնապէս, թէ Աստուծոյ փառաց լոյսն էր, Աստուծոյ սիրոյն յայտնութիւնը և Աստուծոյ կութեան բուն պատկերը։ Անոր յարութեան վրայ իրենց հաւատաքը պատմական մեծ իրողութեան մը հաւատալէ աւելի էր։ Հաւատալ էր թէ մահն անոր վրայ իշխանութիւն չունէր, թէ կենդանի է ան և կը թագաւորէ յաւիտեան, թէ ան որ մարմնով իր աշակերտներուն հետ էր Պաղեսափինու մէջ՝ հոգւով իր աշակերտներուն հետ է բովանդակ պատմութեան մէջ։ Անոր հետևողներն իր ներկայութեան կը վերագրեն գօրութիւնն ու փառքը պատմական այն մեծ շարժման զոր մենք Քրիստոնէութիւն կ'անուանենք։ Քրիստոս երբեք տուն չշինեց։ Բայց իր յիշատակին համար աւելի հոյակապ չէնքեր կառուցուեցան քան աշխարհի պատմութեան բոլոր միւս անուններուն համար հոմանգամայն։ Երբեք տող մը երաժշտութիւն չգրեց։ Բայց աւելի շատ երաժշտութիւն ներշնչեց քան զոր ներշնչած է ուրիշ ուեէ մարդ։ Երբեք պատկեր մը չնկարեց։ Բայց նկարչութիւնն անոր հետ ծնաւ։ Երբեք մեծ գիրք մը չգրեց։ Բայց ինք ներշնչեց ամէնէն հոյակապ գրականութիւնը զոր աշխարհ տեսաւ։ Մասնաւոր բարեկարգութիւն մը չըրաւ։ Բայց ուր որ գնաց իր խաչը՝ գերութիւնը ջնջուեցաւ, պատերազմը բարւոքուեցաւ և սրածութիւնն անհետացաւ։ Քրիստոնեան այս յարածուն լոյսին մէջէն կը նայի դէպ ի ետ և կը նշմարէ հետաւոր գարուն այն Աստղը որմէ կու գայ այս, և կը հաւատայ թէ ասով կ'ստանայ պատասխանը սա աղաղակին։ «Երանի՛ թէ կարող ըլլայի գանել զանիկա։»

Նպատակս չէ ջերմ վիճաբանութիւններու մէջ մտնել Յիսուս Քրիստոսի անձին, նկարագրին և գործին նկատմամբ: Վերին աստիճանն վնասակար են այդպիսի ձեռնարկներ: Մարդիկ անոր խաչին համար կռուած են մինչեւ որ իրենց թնդանօթներուն ծուխն իրենց աչքերէն ծածկած է անոր կենաց ու մահուան տեսիլը: Ես այդպիսի բան չեմ ուզեր: Ես չեմ վիճաբանիր: Բում միայն թէ ես կը հաւատամ թէ Աստուած Քրիստոսի մէջ էր, թէ Քրիստոս Աստուած էր մարմինով յայտնուած: Քրիստոս է անծանօթ այս Աստուծոյն բարձրագոյն և գերագոյն յայտնութիւնը որ կրնայ ըլլալ մարդկային միակ կեանքի մը մէջ: Ինչ որ Քրիստոս էր՝ Աստուած նոյնն է: Կու գայ ամէն սպաւոր տուն և կը պատգամէ, «Յու կը ամէն Փարիսեցի և կ'աղջարարէ: Վայ ձեզի, կեղծաւոր դպիհներ ու փարիսեցիներ, որ որբեարիներուն տուները կ'ուտէք, ու մարդոց երենալու համար ալօթքը կ'երկնցնէք:» Կու գայ ամէն յուսահատ մեղաւորի և զայն կը սրտապնդէ, ըսկելով, «Դնա խաղաղութեամբ, քու մեղքերդ քեզի ներուած են:»

Ի՞նչ նպատակով եկաւ Աստուծոյ Որդին աշխարհ, և ապրեցաւ, քարոզեց, տառապեցաւ ու մեռաւ: Ինք իր վրայ խօսելով ըստու, «Ես եմ Գուռու:» Պահ մը կամնգ կ'առնենք Ֆիրէնցայի մը՝ կըրտարանին անագաւլդեայ դրան առջև՝ հիանալու համար անոր գեղարուեատական կերտուածքին վրայ: Ապա կ'անցնինք ու ներս կը մտնենք: Դուռը հիացման ծառայելու համար չէ լոկ, մուտք է: Քրիստոս է դուռը, որով մուտք կը դանենք Աս-

տուծոյ քով: Ինք է դուռը որով Աստուած մուտք կը գտնէ մեր մէջ: «Մէկը Հօրը քով չգար՝ եթէ ոչ ինձմով:» Պատճառը առ չէ թէ Աստուած իր քով երթալու բոլոր միւս գոները գոցած է, միայն մէկ դուռ բաց թողով մեզի: Այլ թէ Անհունը հունաւորին միայն մէկ կերպով կրնայ յայտնուիլ, այսինքն որպէս թէ հունաւոր ըլլալով: Կրնայ ինք-զինքն մարդկութեան յայտնել մէկ կերպով միայն, այն է՝ մարդկային փորձառութեան ճամբով:

Այս է Քրիստոսի յարութեան նշանակութիւնը: Պարզ իրողութիւնը թէ մարդ մը մեռաւ առաջին դարուն մէջ և յետոյ յարութիւն առաւ՝ ինքնին մեծ կարելորութիւն մը պիտի չունենար մեզի համար: Կենսական խնդիր մը չէ թէ Ղազարոս յարութիւն առաջ թէ ոչ: Բայց կենսական խնդիր է թէ Քրիստոս Յիսուսի մէջ Տէր մը ունինք որ անմեռ է, որ թէկ մեռաւ՝ զարձեալ իր աշակերտաներուն եկաւ տեսանելի վկայութեամբ, որպէս զի զիտնանք թէ կենդանի է այսօր նոյնքան ճշմարտապէս ամէն քաղաքի մէջ որքան երբեք եղաւ Նազարէթի մէջ, թէ մեր քով է նոյնքան ճշմարտապէս որքան երբեք եղաւ Յակոբոսի և Յովհաննէսի քով:

«Երանի թէ կարող ըլլայի գանել զանիկա:» Զեր չորս կողմը նայեցէք: Կեսնքի ամէն երկոյթի մէջ է ան: Ետ նայեցէք, Աստուծոյ եղական Միածնին մէջ է: Եերս նայեցէք: Ամէն աղնիւ զժգութեան, ամէն ներշնչող տեսչի մէջ է: Երկինք ելլելու պէտք չունինք՝ զայն վար իջեցնելու համար: Անդունզն իջնելու պէտք չունինք՝ զայն վեր

հանելու համար : Բոլոր այն սիրտերուն մէջ է որոնք ճշմարտապէս զինք կը փնտռեն :

«Երանի թէ կարող ըլլայի գտնել զանիկա :» Կրնանք գտնել զինք Անհուն ու Յաւիտենական այն Զօրութեան մէջ , որմէ կը բխին ամէն բաներ : Կրնանք գտնել զինք արդարութեան համար գործող այն Զօրութեան մէջ , որ ճշմարտութեան և սրբութեան , աղատութեան և իրաւունքի թագաւորութիւն մը կը կանգնէ պատմութեան միջոցով : Կրնանք գտնել զինք մարդկային պատմութեան այն միակ գերազանց գէմքին մէջ , որ Աստուածային Հոգին կը յայտնէ՝ անհուն ու անշէջ սէր յայտնելով : Կրնանք գտնել զինք մեր սիրտերուն ճշմարտութեան , սրբութեան և բարութեան այն ոգիին մէջ , զոր մեր լաւագոյն բնութիւնը կ'ասուանենք սիսալմամբ և որ սակայն իրավէս բուն իսկ Աստուծոյ ձայնն է , Աստուծոյ ներկայութիւնը , Աստուծոյ հոգին , որ մեզի կը խօսի ու մեր մէջ կը գործէ , ու «Երբեք մօտ է ըսուելու չափ իսկ չհռանար ,» և «աւելի մօտ է քան շունչ , աւելի մօտ քան ձեռք ու ոտք :»

«Եթէ մէկը զիս կը սիրէ , իմ խօսքս պիտի պահէ . ու իմ Հայրա զանիկա պիտի սիրէ , և անոր պիտի գանք ու անոր քով օթեան պիտի ընենք :»

Ը

ՔՐԻՍՏՈՍԻ ԼՈՒԾԸ

Աստուծոյ հետ ընկերակցութիւնը գաղտնիքն է ոչ միայն ուրախութեան և խաղաղութեան , այլ և արդիւնաւորութեան : Այդ ընկերակցութեան

շնորհիւ հանգիստ կը գտնենք ոչ թէ մեր գործէն , այլ մեր գործին մէջ : Երբ Քրիստոս կ'ըսէ , «Եկէք ինծի , բոլոր յոցնած ու բեռնաւորուածներ , և ես ձեզ պիտի հանգչեցնեմ : Իմ լուծս ձեր վրայ առէք , և ինծմէ սորվեցէք ,» Հնրաւիրեր մեզ մէկ կողմ դնել մեր գործը : Հանգստութիւն կը խօստանայ մեզի մեր գործին մէջ : Հրաւէրն ուղղուած է աշխատողներուն ու բեռ կրողներուն : Խոստումն է սորվեցնել թէ ինչպէս պիտի աշխատին ու կրեն իրենց բեռները որ չյոդնին անոնցմէ : Բազմոց չմատուցաներ մեզի , այլ՝ լուծ , և լուծը գործ կատարելու գործիք է :

Տղեկ մը իր մատներով ի զուր կը ճգնի քար մը հանել գեսնին մէջ միսուած : Իմաստուն ընկեր մը կը կեցնէ զայն , ըսկեզի , «Բեզի ցուցնեմ թէ ինչպէս կը հանուի այդ աւելի զիւրաւ :» Եւ ճամբուն քովէն փոքրիկ քար մը կ'առնէ իրրւ յենարան , ծառէ մը ևս ճիւղ մը իրրւ լծակ , և վայրկենի մը մէջ իր տեղէն դուրս կը հանուի թաղուած քարը : Նմանապէս Քրիստոս կ'ըսէ մեզի , «Եկէք , և ես ձեզի սորվեցնեմ թէ ինչպէս մեծ արդիւնքներ կ'ստացուին քիչ աշխատութեամբ :»

Սրդիական բոլոր քաղաքակրթութեան գաղտնիքն է Աստուծոյ ընկերանալ : Քանի մը տարի առաջ Յունաստանի մէջ խանութ մը գացի , ուր ընսիր մետաքաներ կը գործուէին : Մետաքաին զեղեցկութիւնը և գործողներուն ճարտարութիւնն ինծի այնքան չաղցեցին որքան սա իրողութիւնը թէ բոլոր զօրութիւնը որով կը բանէին խանութին երեք չորս ջանրակները՝ կը հայթայթուէր ձեռամբ երկու երեք խեղճ , կորաքամտկ գործաւորուհինեւ

բու, որ օրն ի բուն անիւ մը կը դարձնէին։ Արդի գիտութիւնը նիսկարայի վերի սահանքները փոթորակ կոչուած կարգ մը անիւներու լծելով դարձնել կու տայ ելեկտրական ուժամեքնաներ, որոնք աշխարհը շրջապատող ելեկտրական հոսանքներ կ'ընդունին։ Սահանքներուն փոխակերպուած զօրութիւնը Պըֆէլօ կը փոխադրուի և կը լուսաւորէ ամբողջ քաղաքը։ Արդի գիտութիւնը կարող է զայս ընել, վասն զի սորված է իր գործը Աստուծոյ հետ ընել, առնել ոյժերը որոնցմով Աստուած օժտած է աշխարհը, սորվիլ Աստուծմէ և գործածել անոր լուծը։

Վասն զի լուծն է ոչ միայն ճարտարարուեստի գործիք, այլ և ընկերակցութեան խորհրդանշան։ Լուծը երկուքը իրարու կը կապէ։ Քրիստոսի լուծը մեր վրայ առնեն է Քրիստոսի լծուիլ։ «Ինծի հետ գործեցէք,» կ'ըսէ Քրիստոս, «և ձեր գործը դիւրին պիտի ըլլայ։ Ինծի հետ գործեցէք, և ձեր բեռը պիտի թեթևնայ։» Այս է ինչ որ Պօղոս կ'ուզէ ըսել, երբ կ'ըսէ, «Ամէն բանի կարող եմ անով որ զիս զօրացուց։» Մենք չենք ճանչնար աշխարհի մէջ արդարութեան համար գործող հոգեոր ոյժերը։ Կը կարծենք թէ մենք յաղթելու ենք։ Կը տեսնենք մեզի դէմ գործող ոյժերուն մեծութիւնը և կը զարհուրինք։ Բայց ով որ Աստուածային ընկերակցութեան կամ աշխատակցութեան վրայ ուէ փորձառութիւն ունի՝ կը սորվի սա խօսքին նշանակութիւնը։ «Աստուծոյ հետ միացած մէկը՝ մեծամասնութիւն է։» Տասներկու Գալիլեացի գիւղացիներ հեթանոս Հռոմի կը յաղթեն։ Հուսի նահատակումը կրօնս կան աղատութեան յաղթանակը կը բերէ։

Ամերիկա մեկնող Պահպուխտ Հայրերն անպարտելի կ'ըլլան Անգղիոյ թագաւորներուն դէմ։

Մատահոգութիւնն է որ կ'սպաննէ, ոչ թէ աշխատութիւնը։ Ի՞նչպէս կրնայ ուրեմն այն որ Աստուծոյ գործը կը գործէ Աստուծոյ հետ՝ մտահոգութեան մատնուիլ արդիւնքներու մասին։ Մատահոգութիւնն անվատանութիւնն է, մտահոգութիւնն անհաւատութիւնն է։ Վստահութիւն և հաւատաք կ'արգելնն մտահոգութիւնը։ Քրիստոս խաղաղութեան գաղտնիքը առաւ մեզի սա խօսքով։ «Սիրտերնիդ չխոռվի։ Աստուծոյ հաւատացէք, ինձի ալ հաւատացէք։» Քրիստոսի հաւատալ կը նշանակէ հաւատալ Աստուծոյ, որ իր աշխարհին մէջ է, որ աշխարհի գրկութիւնը կը գործէ, որ հետզհետէ զայն լաւագոյն աշխարհի մը կը փոխարկէ, որու միջոցները լայն են, յոյսերն անհուն և արդիւնքներն սայոյգ, և որ իր աշխատութիւնը չդադրեցներ մինչև որ Աստուծոյ թագաւորութիւնը գայ և Աստուծոյ կամքը ըլլայ։ Ինչպէս երկինքը նոյնպէս և երկրի վրայ։

Մայր մը իր հիւանդ զաւակն արուեստով հիւանդապահ կնոջ մը խնամքին կը յանձնէ և պարահանդէս կ'երթայ՝ բոլորովին միտքէն հանելով հիւանդին սենեակը։ Երկրորդ մը իր հիւանդ զաւակն քով կը նստի դէմքին արտայայտութեամբ և մարմին ամէն շարժումով իր խորին անձկութիւնը մատնեով, մինչև որ բժիշկը զայն սենեակէն հեռացընելու ճարը գտնէ որպէս զի չաւելցնէ հիւանդին անհանգստութիւնը։ Երրորդ մը արուեստով հիւանդապահ կնոջ ծառայութիւնները կը լրացնէ անխով ու լուրջ արամագրութեամբ մը զոր կը դնէ

բոլոր իր շարժումներուն մէջ : Կը միանայ Աստուծոյ հետ, և բժիշկով մտովի կ'ըսէ . «Ոյս մայրն աւելի օգտակար է քան ունէ զեղ զոր կրնում ևս տալ» : Ահա երեք կերպ՝ որով կրնան մարդիկ նեղութիւններ կրել : Կը մոռնան զանոնք, կը տաղտապին անոնցմով, կը նուաձեն զանոնք : Ընելով գործը զոր Աստուծած մեզի տուած է որ ընենք, և Աստուծոյ թողլով արդիւնքը, կը յաղթենք ամէն տիսակ անձկութեան և մտահոգութեան : Սա հանապազորդ աղօթքը, «Քու կամքդ ըլլայ, » անվրդով մտքի գաղտնիքն է : Քրիստոսի խաղաղութեան գաղտնիքն այս էր :

Մեր գործը չէ աշխարհը շիտկել : Մեր գործն է ընել ինչ որ կրնանք մեր փոքր անկիւնին մէջ ընել, որպէս զի շիտկուի այդ փոքր անկիւնը : Իմաստուն ուսուցիչ էր ան որ, երբ աշակերտ մը անձկալից սրտով ու ցասկու դէմքով եկաւ ըստաւ թէ տղայոց աղօթաժողովն այնչափ լաւ չեղաւ որչափ ըլլալու էր, ապէս պատասխանեց . «Աստուծ կը խնամէր տիեզերքը ձեր ծնելէն առաջ, և Աստուծ կարող է խնամել տիեզերքը ձեր մեռնելէն ետեւ : » Դո՞ւ ըլլանք մնաք մեր գործը կատարելով, և ուրիշ բանի չնայինք :

Կ'ընեմ ինչ որ կրնամ ընել,
Մնացեալն Տերոջ բողլով վարել :

Թ

ՀՈԳԻՈՑՆ ՊՏՈՒՂՆԵՐԸ

«Հոգիին պտուղը այս է . ինդութիւն, խաղաղութիւն, երկայնմտութիւն, քաղցրութիւն, բա-

րութիւն, հաւատարմութիւն, հեղութիւն, ժուժական կալութիւն : » Ի՞նչպէս պիտի ստանանք հոգիին այս պտուղները : Չենք կրնար շնել զանոնք : Ծինուած պտուղներն արուեստական են, իրական պտուղները կը մեծնան : «Նայեցէք դաշտի շուշաններուն, ի՞նչպէս կ'աճին . ոչ կ'աշխատին և ոչ կը մանեն . բայց ձեզի կ'ըսեմ որ Սողոմոն ալ իր բոլոր փառաւորութեանը մէջ անոնցմէ մէկուն պէս չնագուեցաւ : » Ինչո՞ւ չնագուեցաւ : Վասն զի ոչ կ'աշխատին, ոչ կը մանեն : Սողոմոնի փառքը գործուեցաւ շատ աշխատանքով ու մանումով և անոր հազցուեցաւ : Շուշանին փառքը ներքուատ կը գործուի ինքնարերաբար : Ի՞նչպէս պիտի ստանանք հոգւոյն այս պտուղները : Անշուշտ ոչ թէ անոնց համար աշխատելով, այլ լոկ հոգիով ապրելով և թողլով որ պտուղներն աճին : «Ինձի ինչ պէտք է ընել որ փրկուիմ : » «Հաւատա Տէր Յիսուս Քրիստոսի, և պիտի փրկուիս : » Լրէք ինչ որ ձեզի կը պատուիրէ, և թող ինք գործէ փրկութիւնը : Ի՞նչ պէտք է որ ընեմ Մեծ Ընկերոջ այս հաղորդութիւնը և այս հաղորդութեան պտուղներն ստանալու համար : Քրիստոսի հետևեցէք ձեր կեանքին մէջ և իրեն թողէք ձեզի բերել հաղորդութիւնն ու անոր պտուղները :

Դիցուք թէ հիւանդ մը, երբ հիւանդանոց երթայ, ժամացոյց, ջերմաչափ և հայելի ի ձեռին ամէն ժամ բազկերակին զարկն համրէ ժամացոյցով, ջերմութեան ստոիճանն ստուգէ ջերմաչափով և լիզուին նայի հայելիով, և ամէն անգամ որ այս պէս քննէ ինքինք՝ մտովի հարցնէ թէ ախտանիշերն արգեօք փողացաւ կը ցուցնեն թէ ժանտա-

տենդ, կամ ճանձատենդ և կամ թոքատապ, և ինչ որ կը ցուցնեն իր վիճակին վրայ՝ աւելի գէշ է արդեօք թէ աւելի լաւ։ Այս ընթացքով պիտի չնպաստէ իր բուժման, և անշուշտ պիտի չնպաստէ իր մոռքի խաղաղութեան։ Ինչ որ բժիշկը կը պահանջէ իր հիւանդէն՝ սա է որ ան ինքինք չքննէ, երբեք իր բազկերակին զարկը կամ իր ջերմութեան աստիճանը չչափէ կամ լեզուին չնայի, և երբեք չխորհի կամ բժշկին չարցնէ թէ իր վիճակն ի՞նչպէս է։ Ինքինք մոռցող հիւանդը հարցում չուղղեր, կը թողու որ բժիշկն ըստ կամս բուժէ զինք կամ սպաննէ, մինչ ինք լոկ կը հնադանդի անոր պատուէրներուն՝ առանց հարցում ընելու։ Համառոտիւ, ամէն պատասխանատութիւն մերժող և ամէն հոգ բժշկին վրայ ծանրացնող հիւանդը լաւագոյն հիւանդն է և լաւագոյն կարելի նպաստը կը մատուցանէ իր բուժման։ Առակին իմաստը ակներև է։ Յիսուս Քրիստոս մարդոց Փրկիչն է, հոգիներու բժիշկը։ Մեր գործն է լոկ հետեւիլ անոր պատուէրներուն և երբեք չարցնել իւրովի թէ ի՞նչպէս ենք, երբեք չքննել մեր ախտանիշերը կամ մեր հոգեոր վիճակը, կամ չխորհիլ թէ արդեօք հետզհետէ աւելի լաւ՝ կ'ըլլանք թէ աւելի գէշ։ Հոգեոր անձնաքննութիւնը գրեթէ անխուսափելի կերպով հոգեոր մելամաղձուութիւն յառաջ կը բերէ։ «Չեզմէ ո՞վ կրնայ իր հոգ ընելովը իր հասակին վրայ կանգուն մը աւելցնել,» կը պատշաճի որքան ֆիզիքական նոյնքան և հոգեոր հասակի։ Մեղի չպատկանիր մեր կեանքերը փրկել, Աստուծոյ գործն է այդ։ Մեղի պատկանածն է այն գործն ընել դոր ինք մաղի տուած է որ ընենք։ Երբ չենք ըներ

գործը զոր մեղի տուած է և կը գառնանք ընել ինչ որ իր գործն է ընել, նեղութեան մէջ կ'ինանք։

Խաղաղութիւն և արդարութիւն կ'ուզէք։ Ո՞րը կ'ուզէք արդարն — խաղաղութիւն թէ արդարութիւն։ Միւնայն չեն անոնք։ Քրիստոս չունեցաւ միշտ խաղաղութիւն։ Չունեցաւ զայն անապատի իր փարձութեան մէջ, ոչ ալ Գեթսեմանիի պարտէզի իր տապնապին մէջ։ Սակայն միշտ արդարութիւն ունէք։ Խաղաղութիւն ունիք թէ ոչ դոյզն կարեորութիւն ունի, բայց արդար էք թէ ոչ՝ ամենամեծ կարեորութիւն ունի։ Եւ երբեք խաղաղութիւն պիտի չունենաք՝ զայն հետապնդելով, այլ մի միայն արդարութիւն հետապնդելով։ Խաղաղութիւնը կը փախչի զինք հետապնդողներէն։ Բայց որտի միամտութեամբ արդարութիւն հետապնդողներուն ետին կ'անցնի գաղանապէս ու յանախնկալս կը զրկէ ու կը պարուրէ զանոնք իր բազուկներով։

Մոոցէք գուք ձեղ և միայն ձեր պարտականութեան վրայ խորհեցէք։ Էրէք ինչ որ Քրիստոս կը պատուիրէ ձեղի ընել, առանց նկատելու սահարցը թէ արդեօք ձեղի խաղաղութիւն կու տա՛յ ձեր ընելուն կամ չընելուն համար։ Կարգացէք լեռան վրայի Քրոջոզ և ապա փորձեցէք անոր համեմատ ապրիլ։ «Այսպէս թող լուսաւորէ ձեր լոյսը։» Գիտէք կամ կրնաք գտնել խաւարած տուն մը։ Մտէք հոն և պայծառ ու զուարթ ներկայութեան մը լոյսը տարէք ձեր հետ։ «Սիրեցէք ձեր թշնամիները։» Գիտէք մէկը որ ձեղի չարութիւն ըրած է։ Փնտոեցէք թէ ի՞նչ բարիք կընաք ընել անոր։ Զեր ամբողջ ուշադրութիւնը դար-

ձուցէք ամէն ժոմ այն պարատկանութիւնը կատարելու որ ձեր խակ առջև կը գտնուի : Եւ երբ օրը երեկոյանայ, ժամանակ մի վատնէք պարապ պըրպըրտումներով թէ արդեօք լաւ կատարեցի՞ք ձեր պարատկանութիւնը թէ ոչ : Դարձուցէք ձեր խորհուրդը վաղուան և սա հարցին վրայ թէ ընելու ի՞նչ կրնաք գտնել, որպէս զի հոգի մը աւելի երջանիկ ու աւելի լաւ ընէք ձեր այս աշխարհի մէջ գտնուելուն պատճառով : Եթէ խաղաղութիւն ունիք, ուրախացէք ատոր համար : Եթէ չունիք, հոգ չէ, դարձեալ շարունակեցէք հաստատ որոշմամբ ցուցնել ձեզի, աշխարհի և ձեր Տէրոջ թէ ի՞նչպէս կրնաք դուք հաւատարիմ մնալ ձեր անձին, ձեր նմաններուն և Տէրոջ :

Արդեօք զՔրիստոս ընդունելու հետ օրէնքի հնագանդութիւն փոխանակել է այս : Արդեօք օրինապաշտութեան նրբին ձև մ'է այս : Ոչ, Օրինապաշտութեան էութիւնն է ծառայի գործ ընել ծառայի թոշակ ստանալու համար : Մենք զՔրիստոս պիտի ընդունինք իրեւ բարեկամ և անոր պիտի ծառայենք, վասն զի կը հաւատանք անոր և կը սիրենք զինք : Աստուծոյ ընկեր ըլլալու կերպն է Աստուծոյ համար և Աստուծոյ հետ ընել գործը զոր մեզի տուած է ընելու համար, և թողուլ որ ինք իր ժամանակին և իր մեթոսներով ընէ գործը զոր մեզի տուած չէ ընելու համար : Մեր անձերը բարեկարգել՝ չկազմեր մասն այն գործին զոր մեզի տուած է ընելու համար : Մենք չենք կրնար մեզ բարեկարգել : Որքան աւելի ուսումնասիրենք մեր ախտանիշերը և գեղեր գործածենք մենք մեզմէ, այնքան աւելի թշուառ կ'ըլլանք և այնքան նուազ

գիտակից՝ իր ընկերակցութեան : Աստուծոյ հետ զդալի ընկերակցութեան կերպը Սաղմոսերգուն ցոյց կու տայ .

«Փորձէ զիս, ով Աստուծ , ու զիսցիր իմ սիրս . Զիս իննե ու զիսցիր իմ մածմուններս , Եւ նայէ քէ արդեօֆ չար նամբու մե՛ջ եմ , Եւ զիս դեպ ի յափիտենական նամբան առաջ- նորդէ ::»

Աստուծ թող ընէ փործը : Աստուծած թող կատարէ քննութիւնը : Աստուծ թող առաջնորդէ մեզ այն փորձասութիւններուն, որոնք պիտի այրեն կըդկըդանքը և զաեն ուկին : Առաքեալը ցոյց կու տայ Աստուծոյ հետ հաղորդութիւն զգալու կերպը . «Համբերութիւնով վագենք մեր առջև դրուած ասպարէզի ընթացքը . Յիսուսի նայինք, մեր հաւատաքին առաջնորդին ու կատարողին :: Եթէ մենք յօժար ինք երթալ, ուր ինք յօժար է մեզ առաջնորդել, պէտք չկայ վախնալու թէ պիտի չնորոգէ մեզ, Եթէ մենք մեզ մոռնանք և բոլոր մեր զօրութեամբ վազենք մեր առջև դրուած ասպարէզի ընթացքը, պէտք չկայ վախնալու թէ ի վերջոյ պիտի չառնենք պատկը, և պատկն է Աստուծոյ հետ ընկեր ըլլալ :

Ժ

Եթէ մեր կամոկոր չարութեան պատճառով կորսնցնենք Աստուծոյ հետ մեր ընկերութիւնը, ի՞նչպէս պիտի վերագտնենք զայն : Ի՞նչ պիտի

ընենք անցեալ մեր յիմարութիւնները, թերութիւնները և օրինազանցութիւնները։ Երբ մեր անօրէնութիւնները մեղ բաժնեն մեր Աստուծմէն և մեր մեղերը մեղմէ ծածկեն անոր երեսը որպէս զի չաէ, ի՞նչպէս պիտի վերաշահինք մեր Մեծ Ընկերը։
Եկէք, նստէք քովս, և համարձակ խօսինք ասոր վրայ։

Մեղանչած էք և կը կարծէք, հաւանօրէն իրաւամբ, թէ չարաշար մեղանչած էք։ Կը վախնաք թէ կորուսած էք չսորհաց օրը, ինչպէս կ'ըսուի, թէ գործած էք աններեկի մեղքը, թէ թուդութիւն չկայ ձեզի համար։ Կը ցաւիք ձեր մեղքին համար և կը զզաք։ Այս չնշանակեր լոկ թէ դուք կը վախնաք հետեւանքներէն, թէ ուրախութեամբ պիտի շարունակէիք մեղանչել, եթէ չվախնայիք հետեւանքներէն։ Այլ կը նշանակէ թէ մեղքն ինքնին զզուելի եղած է ձեզի։ Կ'ատէք զայն, կ'ուզէք փախչիլ, ազատիլ անկէ և այնպիսի վիճակ մը գտնել, ուր կը նաք գուք ձեզ յարգել և ուր ուրիշներ ևս, որչափ այ տեղեակ ըլլան ձեր ներքին կետնքին կամ ձեր անցեալ կետնքին գաղտնիքներուն, կը նաև ձեզ յարգել։ Սակայն թէ կը զզաք ձեր մեղքին համար, թէ կը զզուիք ու կ'ուզէք փախչիլ անկէ, չէք կարող կարծել թէ ներում կը գտնէք։ Ձեր այդպէս կարծելուն պատճառը սա է որ չունիք խաղաղութիւն, չէք վայելեր ներման այն գիտակցութիւնը որու վրայ կը կարդաք կենսազրական գիրքերու մէջ, կամ որու վրայ լսած էք քարոզներու, կամ աղօթաժողովի մէջ պատմուած փորձառութիւններու ունկնդրելով։ Երբեմն կ'զգաք ձեր մեղքն ու անոր դառն պատւ-

զը, որ մեկուսացում է։ Երբեմն բնաւ չէք զգար։ Դուք ձեզի անզործ, մեռած և, ինչպէս Սուրբ Գիրքը կ'ըսէ, «անզգայ» կը թուիք, և ուստի կը կարծէք թէ ձեզի ներում չկայ և չկրնար ըլլալ, ու չէք գիտեր թէ ի՞նչ կրնաք ընել։

Այս ամէնուն պարզ պատասխանն է թէ շատ կը սխալիք, թէ կ'ուզէք որ արդիւնքը պատճառէն առաջ տեղի ունենայ։ Խաղաղութիւնը ներում ստանալուն արդիւնքը չէ, այլ ներման հաւատալուն արդիւնքն է։ Դուք կ'սպասէք խաղաղութիւն ստանալ և այնունետեւ հաւատալ թէ ներում ընդունած էք, բայց խաղաղութիւն կ'ստանաք այն ժամանակ միայն, երբ հաւատաք թէ ներում ընդունած էք։ Պէտք է որ հաւատաք թէ ներում կ'ընդունիք, ոչ թէ որովհետեւ զգացման ուեէ փոփոխութիւն կը կրէք, այլ որովհետեւ Քրիստոս կ'ըսէ թէ կը ներէ ձեզի։ Ինք կը յայտարարէ թէ բոլորովին կ'ընդունի ամէն անոնք որ իրեն կու գան։ Իր մարդարէն կը յայտարարէ, «Թող ամբարիչաը իր ձամբայէն, ու անօրէն մարդը իր խորհուրդներէն հրաժարի, և Տէրոջը գառնայ, Տէրը պիտի ողորմի անոր և առատապէս ներէ անոր»։ Պէտք է որ հաւատաք ասոր, ոչ թէ ներման ուրախութեան փորձառութիւնն ունենալով, այլ՝ ուրիշներու — մարդարէներուն, Սուրբ Գրքին, Քրիստոսի և ամէոց դարու և ամէն երկրի Քրիստոնեաներու — վկայութեան յենլով։ Մինչև որ ասոր հաւատաք, չէք կրնար հարկաւ խաղաղութիւն ունենալ, վասն զի խաղաղութիւնը ներման արդիւնք չէ, այլ ներման հաւատաքի արդիւնք։

Բանտարկեալին կը տանիք կառավարչին նե-

բուժը և կ'ըսէք, «Աղատ էք, դուսը բաց է, դուրս
ելէք»: «Ոչ,» կը պատասխանէ ան, «Եթէ ես ա-
զատ ըլլայի, այս խցիկին մէջ չէի ըլլար: Երբ ասկէ
ելլեմ, այն ժամանակ կը հաւատամ թէ ներում
ստացած և աղատ եմ:» Սյսպիսի բանտարկեալի մը
նման, ներում կ'ընդունիք դուք, եթէ կը զգուիք
մեղքէն, ձեր ներման տեղեակ ըլլա՛ք թէ չըլլաք:
Պէտք է որ խցիկէն ելլէք աղատ ըլլարով, ոչ թէ
աղատ կ'ըլլաք խցիկէն ելլերով:

Բայց ի՞նչ պիտի ըլլայ անցեալը, Զգործադ-
րուած որոշումները չեն կրնար նորոգուիլ, կորսուած
պատեհութիւնները չեն կրնար վերստացուիլ, ան-
գութ խօսքերը չեն կրնար ետ առնուիլ, հասուց-
ուած վեամները չեն կրնար դարմանուիլ: Ի՞նչ
պիտի ըլլայ անցեալը, Անա իմ պատասխանո,
Սերտեցէք երէկը որ իմաստութիւն սորվիք վաղ-
ուան համար, բայց դասը սորվելէ ետև այլևս մի
սերտէք: Մեր պարտաքն է իմաստութիւն սորվիլ
մեր սխալներէն, առաքինութիւն՝ մեր մեղքե-
րէն: Ի՞նչ յիմարութիւն է այն զոր կ'ողբանք: Ժա-
մանակ մի վատնէք վշտանալով անոր վրայ, այլ
բոլոր ժամանակը որ հարկ է՝ տուէք անոր դասը
սորվելու համար: Ունայնասիրութեան արդինք
էր արդեօք թէ ագանութեան, անժուժկալութեան,
ինքնահաւանութեան կամ տկար և կամակոր կամ-
քի: Գտէք: Յետոյ ձեր պատուին այդ թշնամիին
գէմ դուք ձեզ պաշտպանեցէք երբ ձեր վրայ յար-
ձակի նոր կէտէ մը և նոր պարագաներու տակ:
Ամէնս ալ սխալներ կ'ընենք, ամէնս ալ յանցանք-
ներ կը զործենք: Բայց պէտք չէ որ նոյն սխալ-
ները կրկնենք, այդ է մնձ սխալը: Պէտք չէ որ

նոյն յանցանքները գործենք, այդ է կրկնակ ան-
պատուութիւնը: Մոսցէք ետեի բաները և առջնի
բաններուն զիմեցէք: Ոչ ոք իր հետ կրկու է անց-
եալը, ինչպէս բանտարկեալը կը կրէ իր ոռքին
շղթայուած գունդը: Ոչ ոք թոյլ տալու է որ անց-
եալին յիշատակը խափանէ իր խաղաղութեան և
Աստուծոյ հետ ընկերակցութեան վայելքը: Աստ-
ուած կը յայտարարէ թէ ինք մեր մեղքերը ծովուն
խորութեան մէջ կը թաղէ: Մեզի համար ոչ ուղիղ
և ոչ իմաստութիւն է զանոնք նորէն որսալ և նո-
րէն ցուցակագրել: Ինք կը չնչէ զանոնք իր յիշա-
տակի գիրքէն, մեզի համար ոչ ուղիղ և ոչ իմաս-
տութիւն է զանոնք պողպատէ գրիչներով քանզա-
կել մեր յիշատակի գիրքին մէջ: Այդ ուրիշ բան
չէ, բայց եթէ չհաւատալ անոր խօսքին, չվասահիլ
անոր ներման, մերժել անոր ընկերակցութիւնը,
Մեզի վնասակար է և անոր նախատինք է այս:
Այսպիսի ընթացք մը Պետրոսի համար պիտի նշա-
նակէք շընդունիլ իրէն առաջարկուած եպիսկոպոսու-
թիւնը, Յուլիաննու համար չդնել այլևս իր գլուխը
Քրիստոսի կուրծքին, վասն զի քանի մը օր առաջ
փառասիրութեամբ լւաւգոյն աթոռը խնդրած էր
Քրիստոսի թագաւորութեան մէջ, Անառակ Որդիին
համար մերժել պատմուածանն ու խրախճանութեան
սեղանը, վասն զի անառակ եղած էր: Մեր մեղքերն
անդամ ետ պահելու չեն մեզ Աստուծոյ ընկերու-
թենէն, որ կը սիրէ ներել անօրէնութիւնները:

Վերջին ակնարկը զոր Պետրոս Յիսուսի վրայ
նետեց անոր մահէն առաջ՝ այն ժամանակ տեղի
ունեցաւ, երբ Յիսուս Կայիշափայի պալատէն Պի-
ունեցաւ, առաջ առաջ կը տարուէր և երբ Պետրոսի
զատոսի ատեանը կը տարուէր և երբ Պետրոսի

շրթանց վրայ կը թրթուային դեռ այն երդումներն ու անէծքները որոնցմով ուրացած էր Տէրը : Առաջին անգամ որ Պետրոս զՅիսուս տեսաւ անոր յարութենչն ետև, Գալիլեայի ծովուն քով էր, երբ Տէրն իր աշակերտին հարցուց, «Զիս կը սիրե՞ս, այնչափ անգամ որչափ աշակերտն ուրացած էր Տէրը : Քրիստոս յիշեց անցեալը, խարանեց զայն Պետրոսի յիշողութեան մէջ, խորաչափեց անոր սիրտը բոլորովին, հակառակ ցաւին զոր այդ գործողութիւնը կը պատճառէ : Բայց իր նպատակն էր միայն տւելի շեշտել իր պատուէրը, «Արածէ իմ ոչխարներս»: Յետադարձ ակնարկին միակ արժէքն ապագայ կեանքի պատրաստութեան համար է: Մեզի համար աղէկ է երբեմն մեր օրերն համրել, բայց միայն «որպէս զի սրտի իմաստութիւն ստանանք»: Սակայն սրտի իմաստութիւն ստանալէ ետև, անցեալին դասը սորվելէ և լաւ սորվելէ ետև կրնանք ելլել և Քրիստոսի գործին երթալ՝ ետևի եղածները մոռնալով և առջնեի եղածներուն դիմելով:

Մեծ Ընկերը դարձեալ մեր Ընկերն է, թէև մեղանցեցինք: Այս է Աւետարանը: Ան է ինչ որ Յիսուս եր, մեղաւորներու Բարեկամը: Իր վրայ առած է մեր մեղերուն ծանրութիւնը: Մենք մեր սէրը և հաւատարմութիւնը պիտի ցուցնենք թոյլ տալով որ ինք առնէ այդ ծանրութիւնը, և բնաւ չփորձենք իր ձեռքին խել զայն: Գացէք Քրիստոսի ոգւով և ձեր վրայ առէք ուրիշներու մեղաց ծանրութիւնը և թողէք որ ինք առնէ ձեր մեղաց ծանրութիւնը: Զէք կրնար փոփսիել անցեալը, անոր թողէք զայդ և զուք ապագային նուիրուեցք: Զէք կրնար շահիլ ձեր մեղաց թողութիւնը:

Ընդունեցէք զայն իբրև իր ձրի պարզեցը: Յետոյա Աստուած երախտագիտութենէ և սէրէ ներշնչուած գացէք ուրիշներու տանիլ մեղաց թողութիւնը: Այս է պատասխանը «Անչպէս պիտի վերաշահինք մեր Մեծ Ընկերը» հարցման:

ԺԱ

ԵՐԿԻՒՂԱԾ ՅԻՇՈՂՈՒԹԻՒՆ

Պէտք է որ մենք մեղ մոռնանք և զԱստուած յիշենք: Պէտք է որ մենք մեզ մոռնանք՝ զԱստուած յիշելով, մեր նեղութիւնները մոռնանք՝ իր առաջնորդութիւնն յիշելով, մեր ձախողուածներն ու յիմարութիւնները մոռնանք՝ իր աղատարարութիւնն յիշելով, մեր վիշտերը մոռնանք՝ իր միսիթիւնն յիշելով, մեր արցունքները մոռնանք՝ յիշելով թէ ինք սրբած է զանոնք, մեր մեղքերը մոռնանք՝ իր թողութիւնն յիշելով: Անմեղքերը մոռնանք՝ իր թողութիւններուն: Յիշատակն այն լուպէին երբ Յիսուսի կոչին պատասխաննելով գերեզմանի խաւարէն գուրս ելաւ Ղազարոս ու արեւալոյսին մէջ կեցաւ՝ անոնց միտքէն ջնջած ըլլալու է միւս պատկերը: Անշուշտ Պետրոս այլեւս չվերցիշեց տեսարանն այն վաս ուրացութիւններուն, զորս գաւթին մէջ կրակին մօտ ըրաւ ծաղրող սպասաւորներէ շրջապատուած: Յիշատակը միւս տեսարանին, ուր Քրիստոս հանդարտ ծովուն եղը և առաւօտուն Քրիստոս հանդարտ ծովուն զործ տուաւ անոր, կանուխ նորէն առաքելական գործ տուաւ անոր,

հանապազորդ իր ուշադրութեան սիրելի առարկան եղաւ այնուհետև :

Մոռնալ և յիշել մասյին միւնոյն գործողութեան արգիւնքներն են : Կը յիշենք երբ մեր ուշադրութիւնը կը հաստատենք անցեալ միջադէպի մը վրայ : Կը մոռնանք երբ մեր ուշադրութիւնը կը հեռացնենք այդ միջադէպէն : Այս ինչպէս և բոլոր մեր փորձառութիւններուն մէջ, պէտք է որ բարիով յաղթենք չարին : Պէտք է որ մեղ վհատեցնող, ճնշող ու յուսահատեցնող պատկերները ջընջենք՝ անոնց տեղ սրապնդող, քաջալերող և ներշնչող պատկերներ դնելով : Պէտք է որ մեր վիշտերը մոռնանք՝ Աստուծոյ միսիթարութիւնն յիշելով, մեր մնդքերը մոռնանք՝ Աստուծոյ թողութիւնն յիշելով : Մեր միտքն աւելի հպատակ է մեր կամքին քան զոր կը կարծենք առ հասարակ : Յիշողութիւնն է սրահ մը, ուր պատերը ծածկուած են բաղում նկարներով : Մենք կրնանք ընտրել թէ ի՞նչ նկարներ պիտի դիտենք : Այս է ինչ որ Պօղոս ըսել կ'ուզէ, երբ կը պատուիրէ «բոլոր միտքերը Քրիստոսի հնագանդութեանը գերի» ընել : Միշտ աւելի դիւրին է նկարէ մը ուրիշի մը դարձնել մեր աչքերը քան բոլորովին գոցել զանոնք : Մոռացման արժանաւորագոյն բանը մոռնալու զիւրագոյն կերպն է յիշատակի արժանաւորագոյն բանն յիշել : Մեր յիմարութիւնները, ձախողութիւնները և մեղքերը մոռնալու զիւրագոյն կերպն է Աստուծոյ բարութիւններն յիշել :

Աստուածային Ներկայութեան ակամայ գիտակցութիւնը՝ մեր կեանքերուն մէջ այդ Ներկայութեան արուած կամաւոր ուշադրութեան հետևանքն

է : Եթէ կ'ուզենք որ Մեծ Ընկերոջ ներկայութիւնը միշտ զգալի ըլլայ մեզի, պէտք է որ մեր ուշադրութիւնն այն փորձառութիւններուն վրայ հաստատմանք, որոնք այդ ներկայութեան վկայ են : Այս պատճառով է որ Սուրբ Գիրքն այնքան կը ծանրանայ Աստուծոյ մասնաւոր յիշատակներուն վրայ : Կրկին կրկին ուշադրիր եղէք, կ'ըսէ կարծես, մասնաւոր փորձառութիւններու միջոցով տրուած իր յայտնութիւններուն, և պիտի սորվիք ըմբռնել թէ ամէն փորձառութեան մէջ է ինք : «Միտքդ բերես որ դուն ալ Եգիպտոսի երկրին մէջ ծառայ իր, ու քու Տէր Աստուածդ քեզ անկէ փրկեց :» Հիմն օրերը միտքդ բեր, անցած դարերուն աարիները մտածէ . քու հօրդ հարցուր, ու թող քեզի պատմէ . քու ծերերուդ հարցուր, ու թող քեզի բանն : «Գիշերուան մէջ կը յիշեմ իմ երգս . . . Բարձրելոյն աջ ձեռքին տարիները պիտի յիշեմ :» «Տէրը ու անոր զօրութիւնը խնդրեցէք, ամէն ժամանակ անոր երեսը վինտուեցէք . յիշեցէք անոր բրած հրաշքները :» Այս վերջին համարը կը մեկնէ միււնները : Անոր հրաշքները յիշելով է որ իր զօրութիւնը և երեսը կը փնտուեցէք : Անոր անցեալ բարիքներն յիշելով կ'ստացուի իր հանապազորդ ներկայութեան գիտակցութիւնը :

Ասոր մէջ կը կայանայ մասնաւոր ժամանակներ ու տեղեր ունենալու կարեւորութիւնը՝ Աստուծոյ հետ մեր զգալի հաղորդութիւնը մասնաւորապէս մշակելու համար : Ճշմարիտ է թէ ամէն տեղուրը է, ամէն ժամանակ նուիրական է, և Աստուած ներկայ է մեր ամէն փորձառութեան մէջ : Բայց ճշմարիտ է նաև թէ պիտի չտեսնենք զայն,

եթէ շվնտոենք, և թէ միտքը զուզորդութեան օրէնքին այնքան հպատակ է որ ամենամեծ զիւրութեամբ պիտի տեսնենք զայն ամէն տեղ և ամէն ժամանակ, եթէ սովորինք փնտոել զինք նուիրական մասնաւոր տեղեր ու ժամանակներ։ Տարակուսելի է որ Եզեկիէլ զԱստուած տեսնէր անապատին մէջ, եթէ տեսած չըլլար տաճարին մէջ։ Քրիստոս խակ իր մասնաւոր ժամերն ունէր աղօթքի յատկացուած։ Ոչ ոք այնքան սրբակրօն է որ կարենայ ապահովապէս զանց ընել բարեկաշտական կեանքի նպաստաւոր այն միջոցները, զորս Քրիստոս օգտակար, եթէ ոչ բացարձակապէս կարեոր, դատեց։ Այս է հրապարակային երկրպատկութեան օգուտը։ Մենք եկեղեցի կ'երթանք ոչ թէ քարոզին, կամ երաժշտութեան, կամ աղօթքներուն համար, այլ միջնորդտին համար։ Երբ երկու սեռէ հարիւր բարեպաշտ անձի հետ կը գտնուիմ, որոնք չափով մը գիտակից են Աստուածային ներկայութեան կամ թէ կ'զգան անոր պէտքը, անոնց տեսողութիւնը տեսողութիւն կու տայ ինձի, անոնց երեակայութիւնը կը վառէ իմ երեակայութիւնս, անոնց սրտի տենչը կը հրահրէ իմ սրտի տենչս։ Այս է բարեպաշտութեան օգուտը սրբազն գեղարուեստի մէջ։ Թոռնիկս ինձի այց եկած է։ Ամէն առաւօտ կը տանինք զինք մօրը լուսանկարին քով և կը խօսի լուսանկարին, «Մայրիկ» գոչելով։ Լուսանկարն անոր յիշողութեան մէջ կը պահէ մայրը։ Անտարակոյս վտանգ կայ որ տղան իրականութեան տեղ գնէ պատկերը։ Քրիստոսի տեղ խաչը։ Հոս չեմ զբաղիր ևս սա հարցով թէ արդեօք վտանգը կը հակալշաէ օգուտը, կամ թէ արդեօք Տամնա-

բանեայի երկրորդ պատուիրանը ամէն կուռք և նմանութիւն կ'արգելէ թէ ոչ կոսց ամէն երկրպատկութիւն։ Վասն զի այս էջերուն նպատակը չէ վիճաբանութիւն, այլ մեկնութիւն ու բացարձութիւն։ Սակայն կրնամ իմ կաթոլիկ ընթերցողներուն յիշեցնել թէ իրենց եկեղեցին ալ իրենց կ'արգելէ պատկերները մնարել և կը պատուիրէ երբեք կենդանի էութեան փոխանորդ չհամարիլ պատկերը, այլ միայն յուշարար։ Բողոքական ընթերցողներուն ալ կրնամ յիշեցնել թէ զՔրիստոս բոլորովին մոռնալ կրնայ նուազ ընդունելի ըլլալ անոր քան միտք բերել զինք արձանիկի կամ պատկերի միջոցով։ Տարակոյս չունիմ թէ կրնանք այնչափ բարձրանալ որ նուիրական խորհրդանշանի պէտք չունենանք։ Բայց ոչ ոք կրնայ տարակուսիլ թէ կրնանք ալ այնչափ ստորնանալ որ պէտք ունենանք խորհրդանշանի։

Այս է արժէքն այն հանգարա ժամերուն զորս գիշերը կու տայ մեզի երբեմն։ Անքնութիւնը կորուսած է իր սարսափը յորմէհետէ սորվեցայ ևս նշանակութիւնը Սաղմոսներգուին սա խօսքին։ «Յնծութեան շրմունքներով պիտի գովէ քեզ իմ բերանս, երբ անկողինս վրայ քեզ կը յիշեմ, գիշերուան պահերուն մէջ քու վրայովդ կը մտածեմ։» Այն մարդը որ իր անքուն ժամերն այսպիսի խորհուրդներու կը նուրիէ յնծութեան ժամերու կը փոխարկէ զանոնք։ Զշարժիր այս կողմ և այն կողմ՝ խորհելով թէ պիտի կրնայ արդեօք դարձեալ քնանալ, որպէս զի անպատճաստ չըլլայ վաղուան քարտականութիւններուն, և ջանալով գունը բեպարտականութիւններուն, և ջանալով գունը բեպել թիւերու անվերջ բաղադրութիւններ կամ անիւ-

մաստ ոտանաւորներ կրկնելով : Այլ հանգիստ կը պառկի և իր յիշատակի զրքին մէջ կը կարդայ իր Հօրը սիրոյն արձանագրութիւնները , կամ անխռով կը նայի վաղուան պարտականութիւններուն ու վտանգներուն , վասն զի կը նայի որպէս թէ իր Հօրը աչքով , կամ իր սրտին հետ կը խօսի և անոր անմեկնելի փորձառութիւններուն մէջ կը լոէ իր Հօրը ձայնը , կամ պարզապէս հանգարա կը կենայ և կը ճանչնայ թէ Աստուած Աստուած է : Եւ վերջապէս մանկան մը պէս կը քնանայ իր Հօրը զրկին մէջ և առաւօտուն կ'արթննայ աւելի կաղզուրուած իր անքուն ժամէն քան քունի բոլոր իր ժամերին :

Մէծ Ընկերը մեռած չէ : Խօսակցութիւն , զբազում , ճամբարդութիւն չունի , կամ քնացած չէ որ պէտք ըլլայ զինք արթնցնել : Մենք ենք որ խօսակցութիւն ունինք , զբազած ենք , կամ ճամբարդութիւն կ'ընենք , կամ կը քնանանք և պէտք է որ արթնանք : Եթէ զադրինք խօսելէ և մտիկ ընենք , կը լսենք զինք : Եթէ զադրինք զբազելէ չեմ զիտեր ինչով , մեր քոլ կը գտնենք զինք : Եթէ դաւնանք հեռաւոր երկիր ճամբորդելէ , կուգայ զիմաւորել մեզ : Եթէ արթնանք մեր խղճին ձայնէն , որ յաճախ մուտ կը գտնէ մեր զիտակցութեան մէջ և կը վրդովէ մեր քունն ու թմբութիւնը , իր առջև կը գտնենք մենք մեզ : Վասն զիտակաւին ճշմարիտ է սա յայտարարութիւնը .

«Եթէ երկինք ելլեմ , դուն հոն ես .

Եթէ դժոխքը անկողինս ընեմ , ահա դուն հոն ես .


Եթէ արշալոյին բեւերը առնեմ ,

Եւ ծովուն վերջի ծայրերը բնակիմ ,

Հոն ալ եռ ձեռքի ինձի պիտի առաջնորդի ,
Ու եռ աջ ձեռքի զիս պիտի բռնի :
Երէ ըսեմ , իրաւցընէ խաւարը զիս պիտի ծածկէ ,
Այն ատեն զիւերն ալ լոյս կ'ըլլալ իմ բոլորքին :
Մուրն ալ նեզի խաւար չէ ,
Հապա զիւերը ցորեկի պէս լրւաւոր կ'ըլլալ .
Խաւարը եւ լոյսը միեւնոյն բան են եռ առջեւդ :»

Սաղ. Ճ.Թ. 8-12 :





ՀՀ Ազգային գրադարան



NL0029413



ՎԵՐԱՇԽՆՈՒԹԵԱՆ ՄԱՏԵՆԱՇԱՐ

Արդեն իսկ հրատարակուած

		դահ.
Թիւ 1	ԿՆՈԶ ՄԸ ՀԱԻԱՏՔԸ	25
» 2	ՑՆԾՈՒՄԻ ԵՐԿԻՐԸ	15
» 3	ԵՐՐՈՐԴՈՒԹԻՒՆԸ ՄԱՐԴԿՈՒԹԵԱՆ ՀԻՄ	25
» 4	ՎԱՐԺՈՒԹԻՒՆ ԱՆՄԱՀՈՒԹԵԱՆ	20
» 5	ԱՃՈՒՄ	25
» 6	ԿԵԱՆՔԻ ԴՊՐՈՑԸ	20
» 7	ՔԱԶԱՌՈՂՁՈՒԹԵԱՆ ԱԻԵՏԱՐԱՆԸ	25
» 8	ՈՎ. Է ՅԻՍՈՒՄ ՔՐԻՍՏՈՒ	15
» 9	ՅԻՍՈՒՄ ԻՆՉ ԿՐՆԱՅ ԸՆՆԼ ԶԻՄ	15
» 10	ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ	15
» 11	ՄԵԾ ԸՆԿԵՐԸ	50

Հրատարակելի

Թիւ 12 ՄԱՐԴՈՒ ՄԸ ՀԱԻԱՏՔԸ

Գին 50 դահեկան